

ԱԶԳԱԿ ՅԱՒԵԼՈՒՅ

ԼԻԶՊՈՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ 35-ԱՄԵԱԿ

ՈՒՐԲԱՑ, 27 ՅՈՒՆԻՍ 2018

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԻՐԱՋԵԿԵԼ, ՀԱՆՐԱՀՈՂԱԿԵԼ

Լոռվեան պատի քանդումը իրականացուցած հայկական ուժական պայքարի եղելոյթը, եռթիւնը, այդ ուղղութեամբ գործած կազմակերպութիւններու տարբերութիւնները, արդիւնքները, պայքարի բարոյական բաղադրիչներու ծալքերը, յեղափոխական աւանդներու վերադարձի որոշման իրամայականին տուն տուող պատճառները, օրուան քաղաքական պայմանները, ընտրուած թիրախային միջավայրերու եւ անձերու հետ կապուած անհրաժեշտ մակամասնութիւնները: Տակաւին գործողութեան առջնթեր ստանձնումի եւ անոր ընկերակցող պահանջներու ազգային-քաղաքական բնոյթը, ծերակալուած եւ քաղաքական բանտարկեալ դարձած նորօրեայ թեհիրեաններու դատավարութիւններուն ընթացքին ինչած ազատատենչութիւնը կամ առիասարակ դատավարութիւնները և դատի քարոզչութեան կարեւոր առիթի վերածելու բնածին-ուսումնասիրուած մօտեցումները: Կարելի է նման դիտարկումներու շարքը երկարել՝ հասնելու համար այդ բոլորին թողած ազդեցութեան՝ ո՞չ միայն միշազգային հանրային կարծիքին, այլ նաեւ ներազգային զարթօնքի ալեկոծման եւ երկարատեւ հետեւանքային իրավիճակներուն վրայ:

Այս բոլոր գործողութիւններու շարքին կ'առանձնանայ Լիզպոնը՝ իրեւ զոհաբերութեան գերագոյն օրինակ, իրեւ ինքնանուիրաբերումի անգերազանցելի փաստ, իրեւ իրերայաջորդ սերունդներու վրայ երկարող դաստիարակութեան իրայատուկ եւ եզակի սիրազործութիւն:

Այս բոլորի մանրամասն իրազեկումն է, որ կը յանգեցնէ ընդհանրացման կարգով կայացած կածրատիպերու քանդումին: Այդ ժամանակաշրջանի գինեալ պայքարը մեկ դասակարգումի տակ առնելով գաղափարաբարոյական իրայատկութիւնները համահարթեցնելով՝ ո՞չ առարկայական արժեւորումներու եւ գնահատականներու կը յանգինք:

Քարոզչաքաղաքական ներկայացումները այս բոլորին մեկ ընդհանրացումով, ո՞չ միայն տեղ- տեղ չեն սահմանազատեր կոյր ահաբեկչութիւնը ազգային ազատագրական պայքարէն, ո՞չ միայն չեն տարանշատեր ոչ թուրք, անզեն զոհեր խլող գործողութիւնն ու թուրք պետութեան ներկայացուցիչը յստակ թիրախի վերածած բարոյական կրուելածեն, ո՞չ միայն չեն նկատեր տարբեր կազմակերպութիւններու պահանջարքու բովանդակային-գաղափարախօսական եական տարբերութիւնները, այլ նաեւ Լիզպոնը իրեւ անգերազանցելի, անտեղիտալի ինքնանուիրումի եզակի օրինակ կը դասեն մեկ ընդհանրացուած պիտակի տակ:

Քաղաքականացուած մօտեցումը իր գործը կը կատարէ եւ կը ինձէ ընդհանրացումի արդիւնքը կամ աւելի ճիշդը կը յառաջացնէ որոշ դէպքեր ու ուժացնելով, այլ գործողութիւններ մանրացնելով միեւնոյն կարծրատիպային պիտակաւորումի ալիքը:

Խնդիրը, կարեւոր այդ ժամանակահատուածի ճիշդ իրազեկումն է, վերը նշուած բոլոր ծալքերուն առարկայական գնահատական տալու համար կարեւոր աշխատասիրութիւններու մեկնարկելն ու ապա իրեւ անմիջական շարունակութիւն անոնց հանրահոչակումը, զանգուածայ-




նացումը: Առանց այդ կարեւոր աշխատանքին, որեւէ պահու ականատես կ'ըլլանք թիւր մեկնաբանութիւններու, անտեղեակութեան պատճառով Լիզպոնի հերոսներու արարքն ու յիշատակը յաւերժացնող որեւէ նախաձեռնութեան նկատմամբ տարբեր տեսակի ընդիմութիւններու:

Ուրեմն իրազեկել՝ յեղափոխական աւանդներու վերադարձի որոշումին ընդառաջ ծայր առած ուժական պայքարի ետին կանգնած բարոյական արժեհամակարգի տարբեր ծալքերը եւ հանրահոչակել այդ պայքարի բարձրակետը հանդիսացած լիզպոնեան խոյանքն ու անգերազանցելի ինքնանուիրումի ինչեղութեան համահայկականութիւնը:

**ԼԻԶՊՈՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՐԱՐՔԻՆ
35-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՈՂ
«ԱԶԳԱԿ»-Ի ՅԱՒԵԼՈՒՅԸ ԿԸ ՀՈՎԱՆԱԿՈՐԷ
ՏԻԱՐ ԺՈՐԺ ՊՈՒԶԻՔԵԱՆ**

ԼԻՉՊՈՆԻ ՀԻՆԳ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՀԱՅ ԴԱՏԻ ՊԱՀԱՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ԱՆԺԱՄԱՑԵԼԻ ՊԱՏԳԱՄԸ



Ժամանակակից հայոց պատմութեան մէջ Յայ դատի եւ ազգային-ազատագրական պայքարի գաղափարները կը շաղախուին իրարուհետ եւ իբրեւ երկուորեակներ՝ կը սլանան զուգահեռաբար: Այս գործնթացին միակ պատճառը այն է, որ Յայ դատի հասկացողութիւնը, ընդհանուր առումով եւ յատկապես՝ հողային պահանջի հարցով, տակաւին կը մնայ անլոյժ:

Վերոնշեալ մեկնակետեն ելլելով է, որ 35 տարի առաջ, 27 յուլիս 1983-ին, աշխարհի հեռաւոր քաղաքներէն Փորթուգալի մայրաքաղաք Լիզանի մէջ «Յայ յեղափոխական բանակ»-ի հինգ արիասիրտ երիտասարդներ իրենց ազգային պարտականութիւնը կատարեցին անձնազնութեամբ:

Անոնք հայրենի հողէն հեռու, հայրենիքի սիրոյն նահատակութեան՝ կեանքն ու մահը խառնելով իրարու, մոռցան ընկեր, մոռցան հանգիստ, նոյնիսկ մոռցան ընտանիք ու սրբազան խենթութեամբ ապրեցան ու ապրում դարձուցին իրենց գերագոյն զոհաբերութիւնը: Գերագոյն զոհաբերութեան հեռաւոր նպատակը, սակայն, Արեւմտահայաստանի պատագրումն էր:

Յետեւաբար այսօր տօնն է Լիզանի հերոսներուն, Յայ դատի նույրեալներուն, հայ ազգային քաղաքականութեան ճամբուն վրայ իրենց կեանքը զոհաբերած մարտիկներուն:

Այսօր նաեւ օրն է սթափումի, ինքնագիտակցութեան եւ կամքի վերահաստատման՝ ի խնդիր հայու վայել արժանապատի կեցուածքներու եւ գաղափարներու մարմնաւորող նախաձեռնութիւններու:

Յամեստ ընտանիք ծնած, ազգային ոգիով մնանած, հայրենիքի կարուով մեծած, նախնիներու արիւնով շաղախուած եւ սիրագործ նախահայրերու շահը առած իրենց ծեռքին՝ ճամբայ Ելան անվերադարձ:

Անոնք ինչոք պողպատեայ սրտեր էին, Վրամազդի եւ Կահազնի յաջորդող նոր աստուածներն էին, Վճռական, աննկուն կամքով, համեստ եւ նույրեալ, ազգը ամեն բանէ վեր գերադասելով, «Վերքերով լի» ֆետայիներն էին՝ Սարգիսը, Սիմոնը, Սեղրակը, Վաչեն եւ Վրան:

Լիզանի լսութեաց հայկական պահանջատիրութեան ծայնը, որ այս անգամ բոլորովին նոր ծեռով կը հարուածէր թուրք դիւանագիտութիւնը՝ փորձելով գրաւել թրքական դեսպանատունը եւ սպառնալ պայթեցնել շենքը՝ սեփական պահանջներու անտեսումի պարագային:

Ահա թէ ինչպէս Լիզանը շարժափիք մըն էր հայութեան համար, յեղափոխական հիմնական ելակետի խամրութիւնը հերթելու եւ ազդու միշոցառումներու դիմելու՝ իր որոշումին շարունակութեան իմաստով:

Լիզանը հայկական պայքարը իրահելու կրակն էր, որ յաջորդեցաւ զգաստացնել այն հայերը, որոնք խուզ ու համբ կը ծեւանային ի լուր հայկական ցաւերուն:

Տակաւին, Լիզանը իրայատուկ դաս մըն էր յեղափոխութիւն կեղծողներուն եւ գրաւական՝ հայ յեղափոխութեան կորովին ու յեղափոխական ձեռնարկներու անվերապահ համակարգին:

Աւելորդ է ընդգծել այստեղ հայկական գերագոյն անձնազնութեան յստակ ընույթը:

Քարոզական իր նպատակադրումով Լիզանի գործունեութիւնը ծառայեց ճնշուած դատը միջազգային ընտանիքին ծանօթացնելու եւ անոր միեց մեզի համար նպաստաւոր դիրքորոշումներ ունենալու այդ առնչութեամբ:

Լիզանի գործողութիւնը, իբրեւ ամբողջութիւն՝ թէ՛ ոճի, թէ՛ թիրախի ընտրութեան մէջ, դասուեցաւ ազգային ազատագրական պայքարի ծառայող աքրերու կարգին:

Յայոց պատմութեան բովեւն անցած զոհաբերումի այս արարքը նույնագործողներու հոգիներուն մէջ անկասկած առկայ էին Յայաստան աշխարհը իրենց արեամբ ոռոգած բոլոր հերոսները անխտիր, առկայ էին ազատութեան տեսականը իրենց աչքերուն՝ բանագործները բոլոր. առկայ էր իրաւագուրկը ժողովուրդին տառապանքը, առկայ էր մասաւանդ ամեն գնով թուրքը սարսափեցնելու հաստատ վճռակամութիւնն ու վերաբարձ ջանչող որոշումը:

Ճիշտ է, որ այս արարքը զինուորական իմաստով մէծ հարուած մը չէր թուրք պետութեան համար, սակայն անիկա բողոքի արտայայտութիւն եր՝ ուղղուած հայ ժողովուրդի 1,5 միլիոն նահատակներուն արիւնը խմած, իր երկրն տեղահանած, հայապատկան հողերու գրաւած եւ այս հորդութիւնները ուրացող թուրք պետութեան դէմ:

Յիշենք, որ ասկէ 35 տարի առաջ, Լիզանի հինգ նահատակներու վերածնունդի արարքին աղիթով, արեւմտեան մամուլի մէկ անդամը կը գրէր «Յայկական հարցը պալար կապած, ազգայնական գրկումներու որեւ մէկէն նուազ հաւանականութիւնը ունի լուծուելու մօտիկ ապագային»:

Յոգերանական նենգ խաղը դարձեալ կը խաղողուի. սակայն Լիզանի հինգ անձնուրացները քաջ գիտէին, որ Յայ դատը մէկ օրէն միւսը չի լուծուիր: Երկար է պայքարի մեր ճամբան, բայց նոյնքան երկար է մեր կամքի դիմադրականութիւնը. որքան անցնի ժամանակը, այսքան ամրապին կը դառնայ մեր պայքարի բազուկը:

Ճիշտ է, որ մենք սոսկալի հարուածներ կրեցինք, կորսնցուցինք մեր լաւագոյն տղոցմէն շատերը, սակայն երբեք չվհատեցանք: Այլապէս, ինչո՞ւ կը մղենք մեր պայքարը, եթէ նուազագոյն պարտութիւն կամ հարւած մեզ պիտի ընկրկեցնէ եւ նահանջի մատնէ:

Լիզանի տղաքը յաղթականներ են, ու յաղթանակ տանողը միա՛ն փառքի ու միա՛ն պանծացումի արժանի է:

Գերագոյն զոհաբերութեան կամուրջն անդին անցնելով՝ անոնք հայ յեղափոխութեան աւանդներու վերադարձի ճամբան բացին մեր առշեւ, որովհետեւ հաւատացած էինք, ինչպէս կ'ըսէր Սագոն, «Յեղափոխութեան ճամբով քայլ մը առաջ երթալու» կադախօսին:

Իմացեալ մահով դէափի անմահութիւն սլանալու ամբողջ ուժականութիւնը կը խտանայ Արայի հետեւեալ խօսքին մէջ. «Ազատութեան գետին ծարաւ է հայու արիւնին: Այդ արիւնով է, որ պայքարի դաշտը պիտի ամրանայ եւ թրծուի, այդ արիւնն է, որ պիտի ծաղկեցնէ հայութեան պայծառա ապագան»:

Լիզանի տղոց արարքի տասնամեայ հանգրուանը կը դառնար ուժականութիւնը գերագոյն զոհաբերութեան գերագոյն զոհաբերութեան պսակը: Յայ դատը, հայասպանութեան իր մասնակի առաջադրանքով, կը բռնէր միջազգայնացման ուղին: Կը քանդուեր Յայ դատի շուրջ հիւսուած լրութեան պատը, եւ հայ ժողովուրդը վերստին կը դառնար պայքարող ժողովուրդ:

Այս գործողութիւնը հայ երիտասարդութեան քաղաքականացման գերագոյն արտայայտութիւնն էր եւ միաժամանակ՝ անոր յեղափոխականացման շօշափելի ապացոյցը:

Եւ այդ գործողութեան թելադրականութիւնը ամեն աւելի ուժգին է այս օրերուն, երբ անգամ մը եւս պէտք է շեշտել մեր դատի անժամանցելիութիւնը, մեր սպատակներուն ու պահանջատիրութեան արդարացիութիւնը, հայ երիտասարդութեան անսակարկ յանձնառութեան եւ գերազոյն զոհաբերութեան պատրաստակամութեան անհրաժեշտութիւնը:

Այսօր միջազգային հակարային կարծիքը թերեւս մոռցած է Լիզպոնի արարքը, բայց հիմնական երկու ուժեր չեն մոռցած եւ երբեք չեն կրնար մոռնալ Լիզպոնը, այնքան ատեն որ չէ լուծուած Հայ դատը, եւ հայ ժողովուրդը չէ տիրացած իր բոլոր իրաւունքներուն:

Առաջինը՝ հայ ժողովուրդը, որ չի կրնար մոռնալ Լիզպոնը եւ Լիզպոնի տղաքը, որովհետեւ անոնց հայ ժողովուրդը դրին նոր անկիւնադարձի մը առջեւ: Լիզպոնի տղաքը ո՞չ միայն վերահաստատեցին հայ ժողովուրդին ազգային արժանապատութիւնը, այլև անոր առջեւ բացին ճամբայ մը, որ սկիզբ կ'առնէ յարատեւ կոհիւ թելադրանքեն եւ կ'անցնի բիրու ուժը յատկանշող քաղաքական իրապաշտութենեն:

Երկրորդը՝ թուրքը, երբեք պիտի չմոռնայ Լիզպոնը, որովհետեւ այդ արարքով ան դեմ յանդիման գտնուեցաւ ժողովուրդի մը, որուն գաղափարապաշտ զաւակները չեն վախնար սպառնալիքներէն, չեն ընկրկի սադրանքներու առջեւ եւ, մանաւանդ, գիտեն մեռնիլ իրենց իրաւունքներուն համար:

Այս խոր համոզումով եւ հաւատքով ճամբայ ելած էն Լիզպոնի հինգ անձնուեր քաջերը, որոնք անսացին յեղափոխական կուր տրամաքանութեան եւ Նիկոլ Դումանի բառերով շեշտուած՝ շեշտակի նայեցան մեզմէ գինուրապէս հազարապատիկ անգամ ուժեղ թշնամիին՝ թուրք պետութեան ազքերուն, անոր երեւակայութիւնը գրգռելով: Լիզպոնի անձնազոհութեան արարքը կը խտացնէ Դումանի պատգամը:

Ուրեմն թուրքը պիտի չմոռնայ Լիզպոնը, որովհետեւ հայ երիտասարդութեան մարտունակ այս արարքը յաջողեցաւ զայն դնել ամբաստանեալ աթոռնին վրայ:

Յետեւաբար թեղասպանութեան ճանաչումն ու մեր անտեսուած իրաւունքներուն Դատը գիտականորեն որեւէ մեկսաբանութեան չի կարուտիր, այլ անիկա անվիճելի է ու յստակ: Մնացեալը քաղաքական ու այլեւայլ հաշիներու հարց է ու կը կարուտի մեր յարաճուն ու անվիճատ աշխատանքին, նոյն գործը աւելի ու աւելի ուժեղ թափով ու ժամանակակից աշխարհի պահանջած միջոցներով հետապնդող սերունդներու, որովհետեւ, թեկիրեանական տրամաքանութեամբ, աշխատանքը վերականգնող սերունդի կարգ մը ներկայացնեցներու արդին իսկ պատմութեան անցած են ու ջահճ փոխանցած՝ իրենց յաջորդներուն, յաճախ պատմութեան անցնելէ առաջ իսկ հրճուանք ու բաւարարութիւն զգալով նորերուն արձանագրած յառաջիմութեանց ի տես:

Այդ ջահճ այսօր կը մնայ բոցավառ, իսկ անոր բոցավառումը հզօրացը նելու համար նոր վառելանիւթ բերողները հազուագիւտ չեն: Այսօր եւս մենք կը շարունակենք աշխարհին յիշեցնել, որ մենք տէրս ենք մեր իրաւունքներուն, զանոնք կը դաւանինք անսակարկորեն ու վճռած ենք Սասունի, Վասի, Պերլինի, մայիսեան հերոսամարտի՝ Արարատեան դաշտի եւ Լիզպոնի մէջ սկսած մեր արդարահատոյց պայքարը շարունակել անսահան երթով:

Հայ դատի ցուցական այս գործունեութեան յաջորդեց բոլորիս ծանօթ Արցախի ազատագրական պայքարը, եւ հայութեան կեանքը հարստացաւ հաւատքով ու գործով: Ազգը առաջնորդող դեմքերու շարքին աւելցան նոր հերոսներ, որոնք իրենց գաղափարի աւիշը ստացան Հայ դատի նուիրեալներէն:

Այսուամենային, յաղթանակի եւ զգիսիչ խանդապառութեան օրերուն յաջորդեցին այլ վիճակներ:

Կ'ապրինք որոշ տեղատուութեան ժամանակաշրջան: Հայաստանի քաղաքական, ընկերային եւ տնտեսական վերիկայրումներն ու խնդիրները, որակազրկող արտագաղթը, Արցախի շուրջ բանեցուած ճնշումները եւ հաշտութեան անուան տակ թուրքիոյ լարած դաւերը, ինչպես նաև սփիւրքի մէջ որոշ ընկրկումները եւ չարամիտներու դաւերը մտահոգէ երեւոյժներ են եւ կը դժուարացնեն հայ ազգային քաղաքականութեան հետեւողական եւ արոփիւնաւելու կիրարկումը:

Չկա՞յ այլ ճշմարիտ երգ, քան՝ Լիզպոնի հինգին գաղափարի կանչը, բարոյական կեցուածքը եւ անանձնական գործը:

Իրենց անսակարկ եւ ամբողջական զոհաբերութեան սերմերը նետեցին անոնք՝ ներկային ու գալիքին ծոցը, տուին իրենց գերազոյնը եւ անցան:

Լիզպոնի հինգ ուժանակներու հերոսական արարքը պահանջատի-



ոութեան ներշնչարան էր անցնող 35 տարիներուն, ներշնչարան է նաեւ գալիք բոլոր սերունդներուն համար, որովհետեւ մեր սեփական հողը այժմու Շայաստանն ու Արցախը չէ միայն, այլ կան նաեւ՝ Նախիշեանը, Զաւախը, Կարսն ու Տիգրանակերտը, Վանն ու Մուշը ու դեռ 1,5 միլիոն սրբադասուած անմեղներուն արինը:

Լիզպոնի հինգ սիրագործներու շիրմիները, որոնք կը հանգչին Պեյռութի Ազգ. գերեզմանատան մէջ, արդէն իսկ հայ ժողովուրդին համար ուխտավայրի վերածուած են:

Սակայն համայն հայութեան պարտականութիւնն է ու մանաւանդ՝ հայոց պետականութեան, որ իր հերոս զաւակներուն աճիւնները փոխադրէ հայրենիք եւ զանոնք միահանուն Եռաբլուրի տարածքին հայ բազում նահատակներու արինով ոռոգուած Շայաստանի հողին հետ:

Չանի որ անոնք նահատակուած են հայրենիքի համար, կը հանգչին միայն այս ատեն, երբ իրենց աճիւնները կը ներծծուին միայն հայրենի հողին մէջ:

Մեր ականչին մէջն է տակաւին հայրենի հողի տեսլականով առաջնորդուելու Վաչէին նշանաբանը՝ «Աչերնիս թող ըլլայ դէպի Շայաստան»: Այս պատգամը ինքինին բաւարար է երկու իմաստով. առաջինը՝ յարատեւ պայքարի գաղափարախօսութիւնը, իսկ երկրորդը՝ ազգեր կը գոյատեւն մայրենի հողին վրայ, իսկ հայրենիքներ կ'ապրին բացառաբար հայրենապաշտ սերունդներու անմացորդ նուիրումով. Եւ քանի որ Լիզպոնի տղաքը այդ գերազանց զոհողութեան վկաներն են, ուրեմն պարտաւոր ենք անոնք աճիւնները տեղադրել հոն, ուր սիրագործներու բոյնը է, հերոսներու հանգստարանը, հայ ժողովուրդի պատմութեան եւ փառքի ու պանծացումի բուրաստան Եռաբլուրին մէջ:

Լիզպոնի պատգամը բազմազան է եւ՝ շեշտադրուած: Անոր պատգամը ուղղուած է զանազան կողմերու՝ սկսելով հայ ժողովուրդին, հասնելով մինչեւ թշնամի թուրք պետութեան:

Լիզպոնը գաղափարախօսութեան մը պատգամ է ամեն ինչէ առաջ:

Լիզպոնը ընկերասիրութիւնն է, կամք է, կարգապահութիւնն է, պատասխան է, հաւատք է, յուշարար է... Վերջապէս, Լիզպոնը Հայ դատի պահանջատիրութեան անժամանցելի պատգամ է:

Տարեթիւերը, հերոսներն ու աշխարհագրական միջավայրերը կը կրնան փոխսուիլ, սակայն անսահանց եւ ամբողջական պայքարի յանձնառութիւնը կը մնայ միեւնոյնը, մինչեւ այս ատեն որ մեր գոյութեան երաշիքը կը հանդիսանալ անոնք:

Հայ երիտասարդութիւնը ուխտած էր երեկ, կ'ուխտ նաեւ այսօր, որ ի գին ամեն զրկանքի ու դժուարութեան՝ պատրաստ է զոհուելու իր ժողովուրդի գերազոյն շահին եւ ինքնապաշտանութեան համար, որ՝ հայութիւնը չէ հրաժարած եւ չի կրնար հրաժարիլ իր արդար Դատէն, ան կու գայ ըսելու, որ ազգը միշտ ալ երիտասարդ պիտի մնայ՝ իր պատմութեան ակօսը պահելով երիտասարդ, որովհետեւ:

Քրիստափորը վերածնեցաւ Սագոյով եւ Սագոն՝ Միերով

Նիկոլ Դումանը՝ Վաչէով, իսկ Վաչէն՝ Շահենով

Բարգէն Սիւնին՝ Սեղրակով ու Սեղրակը՝ Վիգէնով

Դրոն՝ Սիմոնով ու Սիմոնը՝ Պետոյով

Արարամ Աշճեանը՝ Արայով եւ Արան՝ Շաֆֆի Պչաբճեանով...

35 ՏԱՐԻՆԵՐՈՒ ՀԵՇԱԽՈՐՈՒԹԵՆԵՆ ԵԿՈՂ ՊԱՏԳԱՄ՝ ՔԱՆԴԵԼՈՒ ԱԶԳԻՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԽԵՂՈՂ ԼՈՒՌԵԱՆ ՊԱՏԵՐԸ

Ժամանակակից հայոց պատմութեան մէջ 35 տարի առաջ տեղի ունեցած Լիզպոնի գործողութիւնը կը յատկանշուի իր խորհրդանշականութեամբ: Անիկա պահանջատէր, իրապէս իր դատին նկատմամբ յանձնառու, յեղափոխականացած, քաղաքական բարձր գիտակցութեան տեր երիտասարդ սերունդի մը մարտականութեան կատարեալ խորհրդանշիչն է: Խորհրդանշիչն է այն բանին, թէ այդ սերունդը իր անանձնականութեամբ մինչեւ ո՞ւր կրնար հասնի ազգային հաւաքական տեսլականներ հետապնդելու առումով: Լիզպոնի հինգ տղաքը իրենց առջեւ դրած էին միայն նպատակը, գաղափարը, եւ այդ գաղափարին միս ու մարմին ստանալուն համար անոնք պատրաստ էին զոհելու ամեն ինչ, նոյնիսկ իրենց ամենն թանկագին բանը, որ կեանքն է: Եապէս եւ խորապէս աննիթականացած սերունդ մը, որ մինչեւ հիմա ալ հայ յանձնառու երիտասարդութեան որոշակի խաւի մը մօտ կը ներկայանայ իբրեւ տիպար օրինակ՝ գերագոյն անանձնական զոհաբերութեան միջոցով ազգային-քաղաքական նպատակներու հետապնդման իմաստով: Եւ ասիկա՝ հակառակ ներկայիս օրեւոր աւելի տիրական դարձող գրեհիկ սիրապաշտութեան եւ աշխարհաքաղաքականութեան հովերուն:

Ուրեմն, Լիզպոնի հինգ տղոյ մտածողութեան եւ արարքին յատկանը-շականութիւնը իրենց այդ մաքրամաքուր քաղաքական ռումանթիզմին, խուալական յեղափոխականութեան մէջ է: Իրենք ամեն օր խորութեամբ կ'ապրեին սփիւռքի մաշեցնող իրականութիւնը, մանաւանդ Լիբանանի մէջ ապրելու բերումով յաճախ ականատես կ'ըլլային այս օրերու՝ ասիեթեթութեան հասնող պատերազմական իրադրութեան, երիտասարդական խանդավառութեան բերումով կ'ուզեին գործնական բան մը ընել Հայ դատի եւ հայութեան ազգային իրաւունքներու կեցած անիւր տեղեն շարժելու համար: Նախքան գործողութիւնը նկարահանուած իրենց նշանաւոր տեսանիթին մէջ անոնք յստակ պատգամներ կը հասցնեն 35 տարի առաջ ալ մանաւանդ երիտասարդութեան շրջանակներուն մէջ գոյութիւն ունեցած նիւթապաշտական ծգտումներուն գծով, կը զգուշացնեն երիտասարդութիւնը վայելքներու, զուարճանքներու ետեւեն երալէ եւ իրենց պարզ խօսելաձեւով իրաքանչիւր հայ մարդու հայեցք-



Ները կը սեւերեն Թուրքիոյ կողմէ բռնախլուած Յայկական լեռնաշխարհին վրայ:

Կրօնական, խորհրդապաշտական երեւոյթ կայ Լիզպոնի հինգին խօսքին եւ արարքին մէջ: Այդ խօսքին եւ արարքին ազդեցութիւնը չի սահմանափակուիր միայն այդ ժամանակաշրջանով: Անոնց փոխանցած ամեն մէկ պատգամը այսօր ալ անժամանցելի կը մնայ՝ շարունակելու համար մեր պայքարը Թուրքիոյ ազգայնամոլ եւ յետադիմական պետութեան դեմ, մեր պատմական իրաւունքներուն ծեռքերման համար: Անոնց պատգամը անժամանցելի կը մնայ մանաւանդ անանձնական մղումով գաղափարը, նպատակը հետապնդելու, ժամանակակից նիւթապաշտական մօտեցումներէն հեռու մնալու իմաստով:

Հետապնդման մարտավարական մօտեցումները փոխուած են, բայց հակառակ անոր որ ներկայիս ուժական պայքարի մասին խօսք չկայ, այսուհանդերձ Լիզպոնի տղաքը մեզի կը պատգամեն, որ նոյնքան հաւատքով, նոյնքան անանձնականութեամբ եւ աննիթականութեամբ տանիսք Հայ դատի ժամանակակից պայքարը՝

Նոր մօտեցումներով եւ արդիական մտածելակերպով: Լիզպոնի հինգը Հայ դատի սուլթերն են: Անոնց մտածողութեան մէջ Հայ դատը չի սահմանափակուիր միայն Հայոց ցեղասպանութեան ճանաչումով եւ հատուցումով, այլ կ'անցնի այդ հասկացողութիւնը՝ Վերածուելու համար հաւատոյ հանգանակի, աշխարհասփիւր հայ ազգը համախմբելու իր հայունիքին մէջ, իր լիիրաւորէն ազատ կեանքը ապրելու համար՝ հեռու սփիւռքի ուժացնող, ազգայնուն մաշեցնող պայմաններէն:

Լիզպոնի հինգը եւ Հայ դատի ուժական պայքարի այդ ամբողջ սերունդը քանդեցին ամբողջ ազգի մը ճակատագիրը խեղած լուռութեան պատը: Պէտք է շարունակել անոնց ճամբան՝ իրապէս հասնելու համար անոնց մէծ երազի իրագործման: Եւ անոնց մէծ երազը բան չէ, եթէ ոչ ամբողջացած հայրենիքի մէջ հայութեան ազատ եւ բարգաւաճ, ուրախ ապրիլը: Անոնց համար գերագոյն ուրախութիւնն ու վայելքը այդ եր...




ԼԻԶՊՈՆԻ ՊԵՅՐՈՒԹ, ՊԵՅՐՈՒԹԻՆ ԵՌԱԲԼՈՒԹ

Կը յիշեմ, որ երբ տակաւին նոր անդամակցած էի ԼԵՍ-ի «Ռազմիկ» պաշտօնաթերթի յանձնախումբին, մեզմէ պահանջընեցաւ Լիզպոնի 5 ընկերներուն նահատակութեան 25-ամեակին առիթով բացահրկ թիւ մը հրատարակել: Յազիւ քանի մը ամիս եղած էր յանձնախումբին կազմութեան, շատերս անփորձ էինք, սակայն բոլորս ալ անմիջապէս գործի անցանք եւ սկսանք հետազոտութեան՝ արխիւային նիւթեր հաւաքելով եւ հարցազրոյցներ կատարելով Լիզպոնի տղոց ընտանիքներուն հետ:

Յարցազրոյցներուն մասնակցիլը ինծի համար ամենեն դժուար գործերն մեկն էր: Թերեւս զգացական կը մօտենայի հարցերուն: Յարցումները պատրաստած էինք, սակայն քաջութիւնը չունեի հարցնելու եւ աչքով նշաններ կ'ընեի ընկերներուս, որ իրենք վարեին հարցազրոյցը, եւ ետքը կը միանայի քանի մը հարցումներով: Յանձնախումբի անդամներէն Յարութ Աքտեստեանը միացաւ ինծի՝ այցելելու նահատակ Սեղրակ Աճեմեանի հօրը՝ Օնսիկին խանութը, որպէսզի իրեն հետ հարցազրոյց մը կատարենք:

«Ամմօ՝ Օնսիկ, լա՞ւ եք», հարցուցի, «Վյո՞» ըսաւ եւ մեզ ընդունեց Ներս: Բաւական խօսեցանք Սեղրակին մասին, վերջաւորութեան հարցուցի՝ «Կը զղա՞ք». Նայեցաւ մեզի եւ խորունկ շունչ մը առնելով՝ ըսաւ. «Ո՞չ, Սեղրակը կատարեց իր ազգային պարտքը, կը զղացամ միայն այս ատեն, երբ Սեղրակին եւ մասցեալ տղոց զիհողութիւնը պարապի երթայ, երբ մոռնան տղաս, երբ մոռնան մեր Դատը...»: Մինչեւ ԼԵՍ-ի կեդրոնը հասնիլը այս նախադասութիւնը միտքին մեջ կը կրկնուեր:

Ժողովին ժամանակ սկսանք արծարծել այս նիւթը, որ արդեօք ժամանա՞կն է, որ Լիզպոնի տղոց աճինները փոխադրուին Յայաստան եւ



փարախօսութիւնը: Լուցինը եւ պիտի լսենք խօսքեր, ինչպէս՝ «Տակաւին ի՞ն՞ եք», «35 տարի անցաւ», «Աման այ՞»: Վյո՞, մենք ինս ենք, ուր որ պիտի ըլլանք, ատիկա մեր պարտականութիւնն է, մեր դաշնակցականի երդումն է՝ մեր կեանքին գնով պաշտպանել հայրենիքը, հայրենիք, որ թե՛ւ ոչ ամբողջական, սակայն Լիզպոնի մեր ընկերներուն երազանքն էր... ունենալ անկախ եւ գերիշխան հայրենիք մը, որուն սլաքը միշտ ուղղուած ըլլայ դեպի Արարատ:

Լիզպոնի տղոց շունչին տակաւին կարիքը ունինք Լիբանանի մեջ, այսքան ատեն որ Դաշնակցութիւնը կը գործէ, եւ երիտասարդութիւնը Յայ դատի պայքարի շահը բարձր բռնած է: Սակայն Յայաստանի իրադարձութիւնները անգամ մը եւս մեզի յիշեցուցին, որ հայուն ապրիլ՝ չի նշանակեր հայրենիք մեջ կամ անկէ դուրս ապրիլ, այլ՝ ապրիլ հայ ժողովուրդի բարքերով եւ հաւատարիմ մասնութեան սրբազն դատին: Վյոր ինչպէս լիբանանահայ երիտասարդութիւնը, նոյնպէս ալ Յայաստանի երիտասարդութիւնը կարիքը ունի Լիզպոնի տղոց շունչին:

Ետեւաբար յառաջիկայ տարիներուն պէտք է մտածել եւ իրականացնել մեր նահատակներուն երազը: Լիզպոնի տղոց աճիններէն մաս մը պէտք է տեղափոխուի հայրենիք՝ Յայաստան, որովհետեւ, ինչպէս Վաչէ Տաղլեան շեշտած էր, օտարութիւնը ունայնութիւնն է, եւ հայը օտար երկրի մեջ ոչ մեկ բան կը ներկայացնե:


Վյո՞, այլեւս ժամանակն է, որ մեր հերուներուն աճինները հանգիստ եւ խաղաղ նշեն այդ սրբազն հողին մեջ, ուր կը հանգչին մեր ֆետայիներուն աճինները:



ՏԻԶՊՈՆԻ ԼԻԶՊՈՆ ՀԱՍՎԾ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈԳԻՆ

Երեսունհինգ տարի առաջ Երոպայի ծայրը գտնուող Փորթուգալի մայրաքաղաքին՝ Լիզպոնի մէջ, կեսօրէ ետք ժամը 1:00-ի մօտ, պո՛ւմ, ուժգին պայթում մը տեղի ունեցաւ եւ վերջնականապէս խորտակեց նախորդ գործողութիւններէն այլէւս խարխուլ դարձած անարգ լրութեան պատը: Պայթումէն անմիջապէս ետք լուսարձակները լիզպոնի վրայ կերտուացան իմասնալու համար, թէ որո՞նք էին միշագգային խաղաղութիւն խանգարողները: Մեծ էր բոլորին զարմանքը, երբ տեղեկացան, որ նահատակութեան առաջնորդուած այս յանդուզն խոյանքին ետեւն էին հինգ հայ երիտասարդներ: Չտեսնուած բան մը՝ ազգերու ժամանակակից ազգային-ազատագրական պայքարներու պատմութեան մէջ. մարտիկները իրենց կրակոցներով եւ պայթումներով ո՛չ անմեղ մարդոց կեանքերը կը խլեն, ո՛չ ալ պատանդներ կ'առնեն, այլ իրենց իսկ ողջակիզումով պատզամ կը յղեն եւ արդարութեան վերականգնումը կը պահանջեն:

Պանք Օթոմանի հարազատ արձագանգն էր լիզպոնի գործողութիւնը, եւ գրաւողները կտրականապէս մերժեցին յանձնուիլ եւ գոհունակ ժպիտը իրենց դեմքերուն՝ մահուան գիրկը նետուեցան: Թէեւ սեփական աչքերով չեմ տեսած այդ հրաշալի արշաւանքը, սակայն վստահ եմ, որ Եղիսաբետ պալատը դարձեալ ցւցուեցաւ եւ վախի անհամ պահեր ապրեցաւ, երբ տեսաւ, թէ ինչպէս իր դեսպանատան շենքի պատուհաննեն կ'յինար «մի կլորիկ դումպարա»: Օրուան թուրք ղեկավարները շուրարած ըլլալով, հաւանաբար իրենց յատուկ մաղնով բաւական հայինյանքներ թափեցին մեր ազգի հասցէին՝ ի միջի այլոց ըստիրք. «Այդ ահարեւիչ երմենի կեաւուրները շարդուած եւ աշխարհով մեկ ցրուած ժողովուրդի զաւակներ ըլլալով՝ դեռ ինչպէս կրնան կրուիլ եւ ուրկէ՝ կ'առնեն այդ մարտունակութիւնը եւ յանդուութիւնը». խօսք մը, որուն դիմաց նեղանալու փոխարէն՝ գոհունակ ժպիտը մեր դեմքին պէտք է հապատանք. խօսք մը, որ հայինյանք աւելի՝ գնահատանքն է հայութեան անկոտրելի ոգիին: Անձնապէս լիզպոնի գործողութեան հաղորդակից դարձած եմ շուրջ հինգ տարի առաջ, երբ սկսած էի դեպի հայեցի եւ մշեցի իս ակունքներու երկար ճամրորդութեան: Յամացանցի վրայ առաջին անգամ հանդիպելով «լիզպոնի հինգ»-ին՝ երկու հիմնական հարցումներ ծագեցան գլխուս մէջ. «Ովքէ՞ր եւ ուրկէ՝ էին այդ տղաքը»: Երբ նախնական տեղեկութիւններ գտայ անոնց ինքնութեան եւ արրած միշավայրի մասին, ինքնաբերաբար հետեւեալ հարցումը յառաջ եկաւ. «Ինչո՞ւ իրականացուցին այդ գործողութիւնը»: Բնական է, որ ինծի պէս օտար միշավայրին մէջ մեծցած եւ հայ իրականութեան հետ մինչեւ քսան տարեկան ոչ մեկ շիզում ունեցած մարդու մը համար դժուար պիտի ըլլար հասկան՝ ինչո՞ւ էլ ինչ նպատակով կեանքի ասպարեզ հազիւ նետուած եւ կեանքով լեցուն հինգ երիտասարդները գիտակցաբար նահատակութեան ճամբան ընտրեցին: Զարմանալի է, չէ՞: Ո՛չ, երբեք: Ազգային վարժարաններուն մէջ հայեցի դաստիարակութիւն ստացած, մշակութային միութիւններուն մէջ ազգային արժեքներով սևանած, ակումբներուն մէջ յեղափոխական պատմութիւններով թթուած երիտասարդներուն համար բնական երեւոյթ է ազգին ծառայելը: Սակայն, Արա, Սարգիս, Սեդրակ, Վաչէ, Սիմոն ազգին ծառայելու իմաստը ուրիշներէն աւելի՝ տա-



ռացիօրէն ըմբռնեցին, իրենց իսկ կեանքերը տալով Յայ դատի լուծման իրեւ փրկագին: Անոնք «լուացած ուղեղ»-ով, եշ նահատակներու պէս, պայթուցիկներով լեցուած գօտին կապելով լիզպոն չգացին: Նախքան լիքանանեն մեկնիլը՝ անոնց գրած պատզամները եւ նկարահանուած տեսերիզը երբ կը դիտենք, կը հասկնանք, թէ ինչպէս անսաստէի փոթորիկը կ'ալեկոծէր անոնց հոգիները: Քաղաքացիական պատերազմի համան ու հոտը ճաշակած, թաղային պահակութեան եւ կոհիներուն մասնակից դարձած այդ հինգ տղան համար առանց Յայաստանի կեանքը հմաստ չուներ: Ինչպէս որ Արա Ջըրծեան կ'ըսէր. «Առանց մեր հողերուն՝ ո՛չ հայրենիքը կայ, ո՛չ կեանքը, ո՛չ ալ ընտանիք կ'ըլլայ»: Անոնք ինենթութեան դրական յատկանիշը եւ արժեքը տուած են, երբ Սեդրակ Աճեմեան կ'ըսէր. «Մենք բարի խենթեր ենք: Բարի խենթեր կայ, չար խենթ-



կայ: Մենք ազգին սիրով խենթ ենք»: Սարդարապատի պատգամը հարազատօրն է իրացնուի հայութեան մասին: «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում ինար: Այո՛, մենք խենթեր ենք, բայց՝ չակերտեալ խենթեր»: Առաջնակարգ նկատեցին ազգային հղձերու իրականացումը, քան` սեփական վայելքը, Սիմոն Եահնեանի խուցերով: «Մենք ալ կը զգանք ամեն ինչ որ իրենք (Երիտասարդները) կ'ընեն, եւ մենք ալ կը տեսնենք աշխարհի բարիքները, բայց կ'ուզենք, որ մեզմէ ետք եկողները վայելեն այս բարիքները, որովհետեւ այս ծեւով պիտի չկրնանք հասնիլ բաղձալի ապագային եւ պիտի ծովովինք ուրիշներու մէջ»: Կամ ինչպէս Վաչէ Տաղլեան կ'ըսէր: «Մենք ալ մեր քնական կեանք կ'ապրինք, բայց մեզի քնական կեանք, վայելքը, ծնողքը, սիրածը, ամեն բան կարեւոր չեն, մինչեւ այս ատեն որ մենք օտարութեան մէջ ենք»: Վստահութեամբ կարելի է ըսել, որ ինչպ անմահացած տղոց հասարակաց յատկանիշը եւ անխախտ սկզբունքը ոչ թէ հայրենասիրութիւնն է այս պարագային (զոր չափեն աւելի ունեցած էն), այլ՝ արդարասիրութիւնը: Լիզպոնի արշաւանքը արդարասիրութեան հզօր պատգամ կը փոխանցէ մեզի՝ ըսելով, որ բաւարար չէ հայրենասէր հայ ըլլալ, այլ հայրենասիրութիւնը հարկ է, որ միշտ գուգորդուած ըլլայ արդարասիրութեամբ, որպէսզի մարդ անհատը իր ազգի եւ հայրենիքի հանդեա պարտականութիւնները կատարելով հանդերձ, գիտակցի գործուած անիրաւութիւններուն իր ազգի հաշուոյն եւ անոնց ուղղումով ճշմարտութեան վերահաստատման ձգտի: «Մենք ալ ազգ ենք, ին ազգ ենք, եւ մեր իրաւունքն է ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերուն վրայ», այս է Վաչէ Տաղլեանի ըմբոստացումը դաժան անարդարութեան դէմ: Արդարասիրութիւնը, սակայն, առանձինն չի գար: Պետք է նախապէս վարժուինք եւ մենք զմեզ պատրաստենք, որպէսզի կարենանք անիրաւութիւնները ճանչնալ եւ վառ պահելով պայքարի ոգին՝ հակացնել անոնց: Հոս դիպուկ ըսաւ Արա Ջըրճեանը. «Ճատ Երիտասարդներ կան, որոնց երբ կը խօսիս հայրենիքին մասին, կ'ընեն, որ եթէ ժամանակը գայ, մենք պատրաստ ենք: Ասիկա խօսք չեղաւ: Ժամանակը չի գար, եթէ չմօտեցնեք մեզի»: Եւ վերջապէս, երբ կը կարդանք այդ հրաշալի տղաքը լոյս աշխարհ բերած, բիւր յարգանքի արժանի ծնողներուն արտասանած խօսքերը՝ «Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուրներ ալ տրամադրելու իմ ազգիս» (Յեղինէ Ջըրճեան), կամ՝ «Պարտ եմ Վաչէին հայր ըլլալու, հպարտ եմ, որ այդպէս ընկերներ ուներ սիրելի Վաչէն եւ անոնց հետ զիհուեցաւ» (Նազար Տաղլեան), մարմինեն սարսուուզ կ'անցնի եւ կոկորդը կը սեղմուի դիւցանածին ծնողաց նկարագիրի վեհութենեն, եւ պարզ կը դառնայ, որ ինչպ տղոց կեանք չի կրնար ուրիշ աւարտ ունենալ:

Այդ տղաքը եկան ապացուցելու, որ հիփիխներու եւ ուրիշ բազմաթիւ ապազգային հոսանքներու դարուն կրնան Վարդանի թոռները ծնիլ:

Լիզպոնի գործողութեան 35-րդ տարելիցի այս օրը մաղթանքս է, որ ամեն հայ, մանաւանդ՝ խրախնանքի հաճելի պահերուն, իր հայկականութեան «ամուր ապացոյցներ» տուող կամ հայրենասիրական յոխորտանքներ շռայլող հայը յիշէ եւ խորհրդածէ այդ ինչպ տղոց ու անոնց կատարածին մասին, որոնք սիրայօժար յանձն առին հայոց պատութեան զիհասեղանին «պարարտ խոյեր» ըլլալու եւ 5-րդ դարու մեր նախարարներուն պես անվախօրէն մերօրեայ Տիզպոնը մեկնեցան՝ հոնկէ իրենց նահատակութեամբ ազդարաելու հայ ժողովուրդի պատաժենչութեան եւ յեղափոխականութեան մասին:

Ցաւերժ փառք ձեզի, հեռացած, բայց չմեռած ընկերներ...

35 ՏԱՐԻ ԱՆՑ, ԲԱՅՑ՝ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄ ՏԱՐԲԵՐ ԿԱՑՈՒԹԵԱՆ ՄԷՋ

35 տարիներ անցած են Լիզպոնի հերոսական գործողութենեն: Ահա այսօր մտանք այդ մեծ գործողութեան 35-ամեակը:

35 տարիներ անցած են, եւ 35 տարիներու ընթացքին մարդկութիւնը արդէն իսկ փոխած է իր նկարագիրը՝ նկարկուելով քաղաքական, ընկերային եւ տնտեսական տարբեր համակարգի մը:

35 տարի առաջ մարդկային ընկերութեան մէջ առկայ էր նոր ձախը: Նոր ձախը իրեն հետ բերաւ նաև ազգային-ազատագրական շարժման սոր փուլ: Փուլ մը, որ կը պարունակէր ուժային պայքար՝ ընդդէմ գաղութատիրութեան բոլոր փորձերուն, որոնք նպատակ ունեին տիրել նուազ զարգացած պետութիւններուն՝ քաղաքական եւ տնտեսական մարգերուն մէջ: Այդ պատճառով գաղութատիրութեան ենթարկուեցան Ասիոյ, Ավրիլիկայի ժողովուրդները:

Նոր ձախի ժամանակաշրջանը արթնցուց ժողովուրդներուն մէջ ազատագրութեան ոգին եւ անոր սիրոյն պայքարը: Վկեթնամէն մինչեւ Յիսիսային իրլանտա, Անկոլա եւ Չուապա՝ ճնշուած ժողովուրդները զենքի դիմեցին յանուն իրեն ազգային ազատագրութեան՝ քաղաքական, ընկերային եւ տնտեսական մակարդակներու վրայ:

Ինչ կը վերաբերի հայութեան, եւ մանաւան՝ Սիցիլի Արեւելքի հայութեան, անկիա ներշնչուեցալ պահեստինական ազատագրական շարժումնեն: Ծնունդ առին «Յայկական ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» եւ «Յայ յեղափոխական բանակ» կազմակերպութիւնները, որոնք նուիրուեցալ Յայ դատի ուժային պայքար աշխատանքներուն:

Այսօր կացութիւնը ամբողջութեամբ փոխուած է թէ՝ միշազգային եւ թէ՝ ազգային մակարդակներու վրայ:

Այսօր մարդկութիւնը կ'ապրի նոր-ազատականութեամբ ներշնչուած համաշխարհայնացման ժամանակաշրջանը: Այս ժամանակաշրջանը մարդուն մէջն պարպած է ազգային-ազատագրական պայքարի ոգին, հաւաքական աշխատանքի սերը, եւ ամենն կարեւորը՝ գաղափարական հիմքի վրայ քաղաքականութեամբ գրադիլը եւ անոնց փոխարէն՝ մէշտեղ բերած է շուկայացում, ծայրայեղ անհատապաշտութիւն եւ պատեհապաշտութիւնը:

Մարդ անհատը դարձած է շուկայի սպառողական առարկայ: Անոր եւրեան գոյատեսումը սահմանափակուած է միայն առեւտուրով: Ըստ ներկայ նոր-ազատականութեան, մարդ անհատին գոյութիւնը անհմաստ է առանց իր նիթական կարգավիճակին: Ան անհմաստ է, եթէ մաս չկազմ համաշխարհայնացման առեւտրական ազատ շուկային: Այս համակարգը մարդուն մէջ կը ստեղծէ այս համոզումը, որ անհմաստ եւ ազգային-ազատագրական, ընկերային եւ տնտեսական արդարութեան սիրոյն պայքարներու ու համերաշխ կանգնիլը զրկուած տարրերու կողքին: Անոր մէջ կը ստեղծէ անձնասէր ու անհատապաշտ յատկանիշներ, ուր մարդը կը զգտի իր անձնական հաճոյքին հասնիլ՝ մէկողի դնելով հասարակական պահանջները եւ հաւաքական աշխատանքը: Քաղաքական դիրքորոշումները սկսած են որդեգրուիլ յօգուտ շուկայի պահանջներուն եւ մեծ ընկերութիւններու շահերուն: Տեղի ունեցած է աւելի վատն ալ, որն է՝ Երիտասարդութեան ապաքաղաքականացումը եւ անոր հեռացումը քաղաքական, ընկերային եւ տնտեսական պայքարներն՝ Ենթարկելով, թէ՝ «Ինչ որ շուկան հրամցնե, լաւ է»:

Մարդկութեան շուկայացման երեւոյթներուն դէմ պայքարիլ կ'ենթադրէ ուղղակիորէն պայքարիլ այս քաղաքական, ընկերային եւ անոր սիրոյն պայքարներու ու համերաշխ կանգնիլը զրկուած տարրերու կողքին: Անոր մէջ կը ստեղծէ անձնասէր ու անհատապաշտ յատկանիշներ, ուր մարդը կը զգտի իր անձնական հաճոյքին հասնիլ՝ մէկողի դնելով հասարակական պահանջները եւ հաւաքական աշխատանքը: Քաղաքական դիրքորոշումները սկսած են որդեգրուիլ յօգուտ շուկայի պահանջներուն եւ մեծ ընկերութիւններու շահերուն: Տեղի ունեցած է աւելի վատն ալ, որն է՝ Երիտասարդութեան ապաքաղաքականացումը եւ անոր հեռացումը քաղաքական, ընկերային եւ տնտեսական պայքարներն՝ Ենթարկելով, թէ՝ «Ինչ որ շուկան հրամցնե, լաւ է»:

Մարդկութեան շուկայացման երեւոյթներուն դէմ պայքարիլ կ'ենթադրէ ուղղակիորէն պայքարիլ այս քաղաքական, ընկերային եւ տնտեսական համակարգին դէմ, որ կը գործադրէ այդ շուկայացումը: Կ'ենթադրէ բոլորն ճանչնալ նոր-ազատականութեան ախտը եւ աւելի համարձակ պայքարիլ անոր երեւոյթներուն դէմ: Պետք է խօսինք, ընսարկենք եւ ուսումնասիրներ անոր այլընտրանքը, որ իմանուած է ընկերային արդարութեան, տնտեսական ժողովրդավարութեան եւ համերաշխութեան վրայ:

Անհատապաշտութեան փոխարէն վերականգնելով հաւաքական աշխատանքը, անձնասիրութեան փոխարէն հասարական յոխուրդներուն դէմ պայքարիլ այս քաղաքական, ընկերային եւ անոր սիրոյն պայքարներուն դէմ: Կ'ենթադրէ բոլորն ճանչնալ նոր-ազատականութեան ախտը եւ աւելի համարձակ պայքարիլ անոր երեւոյթներուն դէմ: Պետք է խօսինք, ընսարկենք եւ ուսումնասիրներ անոր այլընտրանքը, որ իմանուած է ընկերային արդարութեան, տնտեսական ժող

ԱՀԱ ԱՅՍՊԻՍ ԱՐՃԱՒԵՑԻՆ...

«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկին հրաւերով, 1965-ի ամիսն, Հայոց ցեղասպանութեան յիսնամեակին առիթով, Համազգայինի «Քնար» եւ ՀԵԸ-ի «Անդրանիկ» միացեալ համոյթը հրաւիրուած էր Լիզպոն, ուր յաջող ելոյթներով հմայած էր գաղութի փոքրաթիւ հայերու կողքին՝ մեծ թիւով օտար հանդիսատեսներ:

Հայ երգն ու պարը թնդացուցած էր Փորթուգալի մայրաքաղաքը եւ շրջակայ քաղաքները: Օտար մամուլին մեջ մեծ արձագանգ գտած էր հայ երգարուեստը: Անդրադարձ եղաւ նաև Հայոց ցեղասպանութեան մասին: Կարդացուեցաւ եւ ... յաջորդ օրն իսկ մոռցուեցաւ:

Կարեւորը՝ «Համազգային» եւ «Անդրանիկ» միասնաբար տարածեցին հայ մշակոյթը: Դարձան միացեալ ուժ, որ կարեւորագոյնն է:

27 յուլիս 1983:

Դարձեալ Լիզպոն:

«Ահա այսպէս արշաւեցին Լիզպոն զոհուած լաւ ընկերներ»:

Մամուլի արձագանգը բաւարար չէ: Խրիմեան Հայրիկի «Երկաթ շերեփ»-ը պէտք էր ի գործ դրուեր:

Լիզպոնի թրքական դեսպանատան մեջ անձնասպանական գործողութեան մը զոհ երթալով՝ նահատակուեցան Սեղուակը, Սիմոնը, Վաչէն, Սարգիսն ու Արան:

Լիզպոնի լրատուական աղբիւրներու նիւթը դարձեալ հայերն էին: Այս անգամ չգովարանուեցաւ հայ մշակոյթը: Դարձեալ նիւթ դարձաւ Հայոց ցեղասպանութիւնը:

Միեւնոյն քաղաքին մեջ 18 տարի ետք Ցեղասպանութենէ վերապրոդներու զաւակներէն հինգ «խելսթ»-եր իրենց երիտասարդ կեանքը զոհելով՝ աշխարհին ցոյց տուին, որ հայը արուեստագէտ ըլլալու կողքին՝ նաև պահանջատէր է:

«Յանուն ազգի ազատութեան՝ պայթեցուցիք սուրբ հինգ սրտեր»:

Մեկուկես միլիոն նահատակներու վրայ աւելցան Լիզպոնի հինգ նահատակներուն անունները: Այդ հերոսները անտեսեցին մահը եւ կամովին նահատակուեցան: Նահատակուեցան թրքական դեսպանատան մեջ, որպէսզի ողջ աշխարհը իմանայ, որ այդ դեսպանատան պաշտօնեաներուն պատկանած պէտութեան մարդիկը կ'ուրանան, որ ազգ մը կոտորուած ու տեղահանուած է իր պապենական հողերէն, սակայն անոնց յաջորդող սերունդը կը պայքարի յանուն արդարութեան ճանաչման:

«Դուք ծնունդ եիք արիւնի, ողբի ու պայքարի,
Դուք ծնունդ եիք նաեւ կամքի ու յաղթանակի»:

1896, Պոլիս:

Խումբ մը նուիրեալ յեղափոխականներ, գլխաւորութեամբ Բարգէն Սիմիի եւ Արմեն Գարոյի, գրաւեցին Պանք Օթոմանը: Սպառնացին պայթեցնել դրամատունը՝ մեծամասնութեամբ եւրոպացի անձնակազմին հետ միատեղ, իրենք եւս որոշեցին նահատակուիլ, սակայն հաւատք ընծայելով ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովի նենգ խոստումներուն, որ իբր թէ պիտի «քարեխօսէր» սուլթանին՝ բարեփոխումներ իրագործելու: Դուրս ելան դրամատուններ եւ հասարակ «ոճագործներու» նման ապրանքատար նաւով մը փոխադրուեցան Ֆրանսա:

Լիզպոնի հինգ երիտասարդները չինկան նոյն թակարդին մեջ: Յաւատք ընծայեցին կեղծ խոստումներու: Անոնք որոշեցին պայթեցնել դեսպանատան շենքը եւ մասլ փլատակներու տակ: Անոնք ճամբար ելած էին չվերադառնալու որոշումով: Պարզ անձնասպանութիւն չէր իրենց կատարած գործը, ոչ ալ խելագարութիւն, այլ՝ զոհողութեան վեհագոյնը: Չոհեցին ամենաթանկագինը՝ իրենց կեանքը, եւ իրենց ածխացած մարմինները միայն վերադարձնեցան Լիքանան:

Այդ օր սուրբ մեջ էր լիբանանահայութիւնը: Սուրբի մեջ էին սփիւռքի բոլոր գաղութները:

Նոր Մարաշի Սրբոց Քառասուն Մասկանց Եկեղեցին 5 ճերմակ դագալսեր ուսամբարձ տարուեցան Պուրճ Համուսի ազգային գերեզմանատուն, եւ հողին յանձնուեցան 5 անմահ հերոսներուն մարմինները: Տասնեակ հազարաւոր սգակիրներ դագաղներուն հետեւեցան հետիոտն:

Այդ տարիներուն հեռու էի ծննդավայրես եւ չկարողացայ իմ յարգանքի տուրքս մատուցել այդ անսման հայորդիներուն, սակայն աւելի քան 3 տասնամեակ ետք ինծի վհճակուեցաւ այցելել իրենց շիրիմը, խուն-



կով, մոմով ու «Հայր Սեր»-ով վերապրեցայ այս օրերը, երբ բազմաթիւ հայ պատանիներ իրենց անունով կ'երդուեին շարունակելու պայքարը:

«Երդուենք անբիծ պատուվը ծեր՝

Ընդարձակել պայքարը մեր»:

Լիզպոն մեկնումի նախորդ գիշերը հինգ հերոսները տեսերիզ մը պատրաստած էին, եւ իւրաքանչիւրը իր սրտի խօսքը արտասանած էր, ապա բոլորը միասին աւարտած էին այնքան համապատասխան երգ գով մը:

«Ահա հանգիստ հող կը մտնեմ,

Յոյս դո՛ւք եք, ընկերնե՛ր»:

Յանգիստ մտան հող՝ իրենց սկսած անաւարտ գործը վստահելով իրենց ընկերներուն:

«Յոյս դո՛ւք եք, ընկերնե՛ր»:

Սեղուակը, Սիմոնը, Վաչէն, Սարգիսն ու Արան չտեսան Հայաստանի վերանկախացումը: Չտեսան ազատագրուած Աղօախը: Չտեսան եռագոյն դրօշի վերատին ծածանիլը Երեւանի եւ Ստեփանակերտի խորհրդարաններու շենքերու վրայ, սակայն ինծի նման շատեր կը հաւատան, որ անոնք կը տեսնեն իրենց երազներուն գէթ մէկ մասին իրականանալ:

Լիզպոնի հինգ նահատակներուն խօսքերը այսօր դարձած են մեկական լոգունզ:

«Ես կը մեռնիմ՝ մայր հողը չտեսած: Յոգ չէ, ուրիշներ կը տեսնեն» (Սեղուակ Աճեմեան)

«Պատիկ եւ մեծ գործեր չկան, այլ՝ լաւ եւ գեշ գործեր» (Սիմոն Եահնեան)

«Ժամանակը չի գար, երբ որ չմօտեցնենք մեզի» (Արա Գյորգըեան)

«Համոզուած ենք, որ միայն զենքով կայ հայոց փրկութիւն» (Վաչէ Տաղլեան)

«Հայրենիքը չի տրուիր, այլ դո՛ւն կ'առնես» (Սարգիս Աբրահամեան)

Կրմէն Գարոյի եւ Բարգէն Սիմիի յիշատակը կը մայ յաւերժ: Միեւն է պարագան Լիզպոնի հինգ նահատակ տղոց՝ Սեղուակին, Արային, Սարգիսին, Վաչէին եւ Սիմոնին:

«Իշեք երկնքեն, ընկերացեք մեզի,

Քալենք հաստատ գետնի վրայ վստահութեամբ,

Դառնանք պատուիասը աշխարհի»:

«Յանուն սուրբ պայքարի, ընկերնե՛ր,


Յանուն ծեր յարգելի յիշատակին»:

ԱՀՅԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԵՐՈՍՈՒԹԵԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

1983թ. յուլիսի 27-ին Լիզպոնը իրարիանուեց տեղի ունեցած միջադեպի պատճառով: Իսկոյն լուր տարածուեց, որ ինչ-որ հայ ահաբեկիչներ գրաւել են թուրքական դեսպանատունը, ինչ-որ բան են պահանջում, կան զոհեր, եւ ապա լուր՝ պայթիւնի մասին, ընսարկումներ ու վե՛րօ: Աշխարհի կարծիքով, դա ահաբեկչութիւն էր, եւ միայն հայութեան եր հասու կատարուած սիրանի հպարտութեանը միախանուած ողբերգութիւնը: Բայց աշխարհը չհասկացաւ, թէ ինչ կատարուեց, եւ մոլորակի անտեղեակ մարդկանց համար լիզպոնեան դեպք ընդամենը ահաբեկչութեան մասին, այնինչ խօսել պէտք էր, ոչ միայն խօսել, այլև՝ հասկանալ, կամ գունէ՝ հասկանալու փորձ: Յասկանալու, թէ ինչ ու ինչո՞ւ կատարուեց, որպեսզի պարզորոշ կերպով ընդգծուեր ահաբեկի եւ հերոս-սահատակի, վրիժառուի մէջը ընկած սահմանը: Որպեսզի խոշոր յանցագործն ու մեծ հայրենասէրը երբեք չնոյնացուեն, ափսո՞ս, որ աշխարհը լիովին հասկանալ չկարողացաւ, թէ ինչ կատարուեց

1983թ. յուլիսի 27-ին Փորբուգալիայի մայրաքաղաք Լիզպոնում: Պաշտոնապես այն կոչուեց ահաբեկչութիւն:

Մեր օրերում ահաբեկչութիւնը ցաւալիօրէն դարձել է սովորական երեւոյթ: Ամեն օր աշխարհի տարբեր մասերից լսում ենք լուրեր՝ զանազան ահաբեկչութիւնների մասին, դրանց պատճառով ամեն տարի հազարաւոր ամսեր մարդիկ են զոհիւում ու վիրաւորուում, եւ՝ ելի շա՞տ ու շա՞տ ծանր հետեւանքներ, որոնց մեկ բառով բնորոշում են՝ «ահաբեկչութիւն»: Յետոյ ինչ-որ կազմակերպութիւն իր վրայ է վերցնում այդ ամենի պատասխանատուութիւնը, յետոյ մենք լսում ենք մեկ ահաբեկչութեան մասին եւ այդպես՝ շարունակ: Բայց բազմաթիւ են դեպքեր, երբ կատարուած ահաբեկչութիւն չէ, բայց այդպես է որակուում, եւ անտեղեակ մարդիկ հաւատուում են դրան, ու այդպիսի մարդիկ կազմուում են մոլորակի բնակչութեան մեծամասնութիւնը: Ահաբեկչութիւնը մեր օրերում լինում է սովորաբար՝ կրօնական, գաղափարական, ընկերային, երբեմն նաեւ՝ ազգայնական: Շատ յաճախ ահաբեկիչները մարդիկ են, ովքեր որեւէ շենք են գրաւում ու փող են պահանջուում, քաղաքական որեւէ խնդիր են ուզուում լուծել, նրանց մեջ շատ են պատահուում ծայրայեղական կրօնամոլներ, նրանց մեջ կան գաղափարական յուսահատ մարդիկ: Ու նրանք բոլորը կոչուում են ահաբեկիչ: Լիզպոնեան հնգեակը եւս շատերի, ամենից առաջ փորբուգալական իշխանութիւնների համար ահաբեկչական խումբ էր: Բայց այդ տղաները չպահանջեցին այն, ինչ սովորաբար պահանջուում են ահաբեկիչները՝ դրամ, բանտարկեալի ազատութիւն, կրօնական յաղթանակ, ուղղաթիւ... Ո՞չ, տղաները ոչ մի նման բան չպահանջեցին, անգամ պատասխներին ազատ արձակեցին եւ պայթուցիկով ինքնասպան եղան՝ աշխարհին թողնելով իրենց երիտասարդ հոգիների մատուցած յիրաւի անպատմելի խորը ու մեծ զոհուութիւնը, որը շատերի համար անհասկանալի եղաւ, իսկ ոմանք էլ նոր միայն հասկացան, թէ ինչն էր այդ հինգ երիտասարդների արարքների շարժարիթը: Իսկ դա այն էր, ինչը հայ ժողովուրդը իիմա էլ պահանջուում է աշխարհից՝ արդարութիւն: Արդարութեան խոլ աստծուն իիմա զի պահանջուում է աշխարհից՝ արդարութիւն: Արդարութեան խոլ աստծուն իիմա զի պահանջուում է աշխարհից՝ արդարութիւն: Արդարութեան խոլ աստծուն իիմա զի պահանջուում է աշխարհից՝ արդարութիւն:



լով՝ աշխարհին նորից յիշեցնելու իր մարդկային կորչող խղճի ու կեղտոտուած պատուի մասին: Այդպէս Յիսուսը զոհեց իրեն յանուն մարդկութեան, այդպէս սրբերը կամովին նաեւ լիզպոնեան արծիւները: Եւ միայն դառը վրոշմունք եւ ապրում, երբ տեսնում ես, թէ նրանք եւս ինչ-որ մակարդակում հաւասարուում են ինչ-որ կրօնական իշխագարների, փողամոլ յանցագործների կամ ել ընդամենը վարձկան մարդասպաների հետ: Ու կրկին ցանկանում ես աշխարհին յիշեցնել ահաբեկչի եւ նահատակի տարբերութիւնը, այս անհասանելի վիհը, որ բաժանում է ժողովրդի հերոսին յանցագործի դիմակից, որ՝ ազգային վրիժառուում տարբերում է ծայրայեղական խելագարից: Եւ ամեն անգամ լիզպոնեան անմահ զինուորներին ահաբեկիչ եզրով մկրտուած տողերը կարդալուց յետոյ ցանկանում ես նորից ու նորից խելաթանալ տեղի ունեցող դառնութեան անհնար աստիճանի ծանրութիւնից: Դանօնօրեն թափ տալ գլուխը աշխարհի օր-օրի կարծրացող ու բթացող խղճի ու պատուի առջեւ:

Այսօր աշխարհում բազմաթիւ են ահաբեկչութիւնները: Մեզ այդպէս են ասում, մենք այդպէս ենք լսում: Աշխարհը հենց այդպէս է լսութանական խելագարից: Եւ ամեն անգամ լիզպոնեան անմահ զինուորներին ահաբեկիչ եզրով մկրտուած տողերը կարդալուց յետոյ ցանկանում են սեփական ոչնչութեան գիտակցումից:

«Իմացեք՝ մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք ող բարձրացնել այդ շենքն ու մասլ փլատակների տակ: Սա ինքնասպանութիւնն ու խելագարութիւնն չէ, այլ բարձրագոյն նուիրատուութիւն՝ ազատագրական պայթարին: Թող միջազգային հանրութիւնը մեզ արկածախնդիր անուանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանութիւնն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանութեանը, ունահրում են հայ ժողովրդի իրաւունքները: Յայ ժողովուրդ երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի Յայկական հարցի լուծումը: Յայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինուած պայթարն է: Սախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապերելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է», ահա թէ ինչ պահանջեցին հայ երիտասարդները: Եւ ո՞ր ահաբեկիչն է նման զի մատուցել իր ժողովրդին:

Ո՞չ, ահաբեկիչները յանցագործներ են, հայ ժողովուրդը ահաբեկիչներ չունի եւ երբեք էլ չի ունեցել: Որովհետեւ ազնուական ժողովուրդը մութ դիմակների յետեւում ծածկուելով ու երեխաներ սպաննելով, ընած մարդկանց կացնահարելով չի ծգտում արժանապատուութիւն ունենալ, այլ մշտապես կանգնած է անվիատ ու անվախ՝ հաւատով ու յոյսով լեցուն եւ ինչպէս կարող է յուսահատուել կամ վախենալ, երբ իր զաւակները եղան վաչէ Տաղլեանը, Սեղրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Գրըլեանը, Սարգիս Արրահամեանը՝ իիմա զինուած պայթարն է: Սախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապերելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է», ահա թէ ինչ պահանջեցին հայ երիտասարդները: Եւ ո՞ր ահաբեկիչն է նման զի մատուցել իր ժողովրդին:

Կում են՝ աշխարհում նորից ահաբեկչութիւնն ու տեղի ունեցել: Ովքե՞ր են ասում, մարդիկ, իսկ նրանց մեջ կան նաեւ նրանք, ովքեր երբեք չեն հասկացել ու չեն հասկանայ ինքնազնի նահատակի ու մարդասպան-յանցագործի տարբերութիւնները, որոնք չտեսնելու համար կոյր է պետք լինել եւ ափսոս, որ կոյր է աշխարհը եւ Լիզպոնը եւս կուրացաւ մի վշտախելդ օր, երբ հինգ հայ երիտասարդ տղաներ իրենց կեանքի գնով փորձեցին աշխարհի հզօններին յիշեցնել արդարութեան ու խղճի մասին:

Կում են՝ աշխարհում նորից ահաբեկչութիւնն ու տեղի ունեցել: Ովքե՞ր են ասում, մարդիկ, իսկ նրանց մեջ կան նաեւ նրանք, ովքեր երբեք չեն հասկացել ու չեն հասկանայ ինքնազնի նահատակի ու մարդասպան-յանցագործի տարբերութիւնները, որոնք չտեսնելու համար կոյր է պետք լինել եւ ափսոս, որ կոյր է աշխարհը եւ Լիզպոնը եւս կուրացաւ մի վշտախելդ օր, երբ հինգ հայ երիտասարդ տղաներ իրենց կեանքի գնով փորձեցին աշխարհի հզօններին յիշեցնել արդարութեան ու խղճի մասին:

ԼԻՉՊՈՆԻ 35-ԱՄԵՍԿԻՆ

- «Երբ չի մնում ելք ու ճար...»

Շուրջ 5 տասնամեակ շարունակ, 20-րդ դարու առաջին՝ Հայոց ցեղասպանութեան ու Հայոց հարցին նկատմամբ աշխարհի բոլոր մեծ պետութիւնները այնքան լուր էին, այնքան անտարբեր եւ անհոգ, որ հայ ժողովուրդին, մասնաւու հայրենասեր ու պահանջատէր երիտասարդութեան համար այլ ելք չկար՝ բացի զինեալ պայքարէն:

Չինեալ պայքար երբ կ'ըսենք, հայ ժողովուրդի տարբեր խաւերու, տարբեր գաղութեներու մեջ մտածելակերպերու տարբերութեամբ, իւրայատուկ ձեւով կ'ընկալուի ան: Ըսրիանրացնելով՝ տարբերութիւնը աւելի յստակ կ'երեւի «սփիռքարնակ» եւ «հայաստանարնակ» հայութեան միջնեւ: Չատ տարօրինակ է, բայց իրականութիւն, երբ մտածենք, որ 1918-ին անկախութեան համար՝ արիւն ու քրտինք իրարու խառնած ժողովուրդի զաւակները, հեռու են կամ համոզուած չեն, չ'ըսելու համար՝ շատեր նոյնիսկ հետաքրքրուած չեն կամ լսած չեն հայ ժողովուրդի նորագոյն զինեալ պայքարի մասին:

«Չինեալ պայքար» հասկացողութիւնը թէեւ ծանր է շատերուն համար՝ իբրեւ իմաստ, բայց որքան թեթեւ պիտի թուի, երբ ճանչնան կամ ապրին այն բոլորին հետ, որոնք ապրած են, զգացած են, ուղղակի կամ անուղակիօրէն մեկ մասնիկը դարձած են այդ պայքարին՝ համայն հայութեան պայքարին, երբ հասկնան, թէ ինչպէ՞ն, քաջութեան ու հայրենասիրութեան ինչպիսի՝ չափանիշներով Լիբանանի հայ գաղութէն ծնունդ առաւ այդ շարժումը, լիբանանահայութեան ապրած ամենավայտնագաւառ օրերուն:

«Չինեալ պայքար»-ը, ինչպէս՝ «հայդուկային շարժում»-ը կամ «ազատագրական պայքար»-ը, պարզ է իր արտաքինով. Բոլորը տարբեր ժամանակաշրջաններու, տարբեր իշխանութիւններու եւ բռնկալութիւններու ճշշումներուն տակ գենքի դիմելու որոշումը կը մարմնաւորեն. իսկ գենքի դիմելու վերջը կրնայ մահը դառնալ, որովհետեւ աշխարհի վրայ արդարութիւն ու իրաւունք ծեղք ձգելու միակ միջոցը, միակ բանը, որոն հետ կրնաս փոխանակել քու ազգային իրաւունքներ, արիւն է, զոհողութիւնը, նահատակութիւնը: Այս բոլորը փիլիստփայական ու երեւակայական մտածումներ ու տողեր չեն. այս բոլորը մեր պատմութեան մեջ բազմիցս փաստուած ու ամեն ներ առիթի վերահաստատած իրականութիւն է՝ «միայն գենքով կայ հայոց փրկութիւն». ուրիշ ելք չկայ, չ' եղած ոչ մեկ անգամ, բացի վերջին վճռական որոշման երթալուն՝ «ազատութիւն կամ մահ»:

- «Վհա այսպէս արշաւեցին...»

«Մինչեւ 1983 թուական, յուլիս 25-էն 27 թուականը կը նշանակեր Խանասորի Արշաւանք, իսկ 1983-էն ետք, այլ նշանակութիւն ունի արդեն յուլիս 27 թուականը» (Մ.Ե.):

Ոչ միայն զինեալ պայքարի, այլեւ ամբողջ հայոց պատմութեան մեջ ամենափայլուն, ամենանուիրական, թէեւ կարծ, սակայն բովանդակութեամբ ծանր, ուժեղ եւ սարսափեցնող էշ է, «սպառնացող»՝ ու երիտասարդութեան խիղճը միշտ արթուն պահող թուական է 27 յուլիս 1983-ը:

Լիզպոնի մայրաքաղաք Փորթուգալ:

«Լիզպոն»-ը իբրեւ բառ եւ ոչ իբրեւ անուն, «Լիզպոն»-ը իբրեւ ճայնային լարերու խաղի մը արդիւնք՝ ոչ իբրեւ քարտեսներու վրայ միայն կետ մը, «Լիզպոն»-ը իբրեւ սովորական արտայայտութիւն եւ՝ ոչ միայն բնակչութեան վայր, որքան սուրբ է հայութեան համար:

Կը կարծեմ, որ 35 տարուան ընթացքին մենք բոլորս, մեկ առ մեկ, մեծն մինչեւ ամենափոքրը գիտ Լիզպոնի մասին, մեղաւոր ենք նոյն չափով, որովհետեւ դժբախտաբար, աշխարհի երեսին վրայ կան տակաւին հայեր, որոնք չեն գիտեր, թէ ինչ է Լիզպոնը. ինչո՞ւ սուրբ է «Լիզպոն» բառը, կամ ինչո՞ւ պէտք է սուրբ ըլլայ. ինչո՞ւ պէտք է ուրիշ ըլլայ Լիզպոնը՝ հազարաւոր մղոններ հեռու գտնուող եւրոպական երկիրի մը մայրաքաղաքը, ազատ ու անկախ հայրենիք ունեցող ժողովուրդի մը համար, այսինքն՝ մեզի համար, բոլորիս:

Լիզպոնի գործողութեան մասին խօսիլը որքանո՞վ ճիշդ է նոյնիսկ 35 տարիներ ետք, մեկը իրաւունք չունի որոշելու. Լիզպոնի 5 երիտասարդ-



Ները ծնած ժողովուրդը նոյնիսկ չի կրնար ծնիլ այն պատմաբանը, որ պիտի քննարկէ Լիզպոնի գործողութիւնը՝ իբրեւ պատմական դեպք, վաղը կամ նոյնիսկ՝ աւելի ուշ՝ Լիզպոնի 5 երիտասարդները ծնած ժողովուրդ նոյնիսկ իրաւունք չունի՝ ծնելու ռազմագետ մը, որ կրնայ քննարկէ այդ գործողութեն ընթացքը, կամ՝ հարցականի տակ դնել անոր յաշողութիւնը:

600 տարի ստրկութեան մեջ ապրած ժողովուրդի մը համար, նուազ քան 3 տարի անկախութիւն վայելած, ազատ ու անկախ հայրենիք չունեցող այդ ժողովուրդին համար, վատահարար դժուար պիտի ըլլար 1983 թուականին հասկնալ Լիզպոնի զոհողութիւնը. ցայսօր կան մարդիկ, որոնք տակաւին կարողութիւնը չունի հասկնալու, իսկ աւելի ցաւին այն է, որ մարդիկ չեն ուզեր հասկնալ, չեն ուզեր յարգել, չեն ուզեր ճանչնալ Լիզպոնի տղաքը. չեն ուզեր հասկնալ, եւ նոյն ատեն ուղիւներուն սիսալը կը համոզեն՝ քաջ գիտակցելով, թէ իրականութիւնը ինչ է այդ գործողութեան: Չեն ուզեր ճանչնալ, միեւնոյն ժամանակ սիսալ տեղեկութիւններով կը փորձեն մոլորեցնել տկարները լա՛ւ գիտակցելով իրենց ապազգային գործ տանելու իրականութեան: Չեն ուզեր յարգել, եւ ամեն բան կ'ընեն, անարգելու Լիզպոնի տղող սրբազնագոյն յիշատակը, քաղաքականացնելով ու կուսակցականացնելով, ինչպէս՝ պատմութեան հետ կապուած ամեն դեպք, նոյնպէս՝ Լիզպոնի անձնագործութիւնը:

Իրաքանչիւր հայ, ով իր կեանքի ընթացքին օր մը կը մտած խօսիլ Լիզպոնի գործողութեան մասին, նախ, ամեն բանէ առաջ, պէտք է կարդացած ըլլայ Լիզպոնի 5 տղող հետ տեղի ունեցած հարցազրոյցը, որ շարադրուած ու յօրինուած չէ տողեր չեն, այլ նկարահանուած տեսերից է, ուր Լիզպոնի տղաքը քաջաբար նստած տեսահսկին դիմաց՝ իրենց միտքերը կ'արտայայտեն, իրենց պատզամը կը յդեւ իրենց ընտանիքին, ընկերներուն եւ նոր սերունդին: Տեսերից մը, որ հասանելի դարձած է օրին Լիզպոնի տղող ընտանիքներուն, ապա հետզհետէ հասած է նաեւ հանրութեան, որովհետեւ այդ օրերուն նոյնպէս գտնուած են մարդիկ, որոնք չեն ուզած հասկնալ Լիզպոնը...

Նախ՝ չքաղաքականացնել Լիզպոնի տղող արարքը. չկուսակցականացնել Լիզպոնի գործողութիւնը, չխաղալ Լիզպոնի գործողութեան արժեքներուն հետ. մէշբերեմ այստեղ այդ հարցազրոյցն առնուած կաչ Տաղեանին խօսքերէն մեկը. «Յայ ժողովուրդը կամ ուեւ մեկը թող չկարծի համար այսինքն՝ մեզի համար այս կամ կազմակերպութեան մեկ թեւն ենք: Մէ՛: Մէնք այսինքն յեղափոխական բանակն ենք»:

Անոնք նահատակուեցան բոլորին համար, անխտիր, արեւելահայ ու



արեւմտահայ, հայաստանցի ու սփիռքահայ բաժանումներն ու խտրականութիւնը շարդելով, յանուն այն մեծ ու անզիշելի համազգային նպատակին, որ ազատ, անկախ ու միացեալ Հայաստան կը կոչուի:

Լիզպոնի տղոց տուած պատասխանները եթէ լսենք կամ կարդանք միայն հարցումները նոյնիսկ, թէկուզ զգիտնանք ի՞նչ էր անոնց իսկական նպատակը, կրնանք անցնիլ երեմն շրջան ընող ամեն տեսակի ապատեղեկատուութիւններուն վրայեն ու յստակացնել շատ մը մտքեր, որոնք ինչ-ինչ պատճառներով ուրախութեամբ կը տարածուին բերներան....:

Հարցերը՝

- Հայկական յեղափոխական բանակի անունով կը ձեռնարկէք գործողութեան մը: Ի՞նչ է գործողութեան ընթացքը:
- Ի՞նչ նպատակներ կը հետապնդէք:
- Դիտի ընդառաջե՞ն ձեր պահանջներուն: Եթէ ո՛չ, ի՞նչ պիտի ընեք:

«Սեր նպատակները յստակ են: Սեր արդար իրաւունքները՝ մեր հոգերը:

Սեր միակ մտածումն է լուծել մեր դատը. Մենք ալ ուրիշներուն պես հայրենիք ունենանք:

Սեր միակ նպատակն է մեր հողերը ազատագրել Թուրքիոյ ձեռքն եւ մեր ժողովուրդը մեր հողերուն տերը դարձնել»:

Առաջին հարցումին պատասխաններէն քանի մը օրինակներ, թէ՝ ի՞նչ է գործողութիւնը, իր տեսակով.

«Այս գործողութիւնը քարոզչական նպատակ ունի:

Թրքական հիւպատոսարան մը պիտի գրաւենք եւ պիտի դնենք մեր պահանջները: Եթէ մեր պահանջները չընդունուին, հիւպատոսարանը ողը պիտի ելլէ»:

«Եթէ մեր պահանջները չընդունուին, հիւպատոսարանը ողը պիտի ելլէ»: Այս տողին մէջ, արդէն յստակ է դեպի մահ երթալու որոշումն ու վճռակամութիւնը. իսկ այդ որոշումը աւելի յստակ է, երրորդ եւ կարեւորագոյն հարցումին տրուած պատասխաններուն մէջ, որ պատասխան ըլլալէ շատ աւելին է.

«Մենք շատ լաւ գիտենք, որ եթէ յաջողցնենք գործողութիւնը (դեսպանատունը գրաւելը. Ս.Ա.) թուրք պետութիւնը մեր ուզածը պիտի չտայ: Եթէ տալիք ըլլար մինչեւ իհմա կու տար արդէն:

Այս գործողութիւնը հարիւր առ հարիւր գիտենք ի՞նչ է, կամ ինչ պիտի ըլլայ:

Վստահ ենք, որ մեր ուզածները պիտի չտան, բայց մենք հայերս մեկ

անգամ կ'իյնանք: Մենք գիտենք, որ մահ կամ ազատութիւն է, բայց այս պարագային մահ է, ազատութիւն չկայ: Ազատութիւն կ'ըլլայ, երբ մեր ուզածները տան, եթէ չտան, մենք չկանք ալ: Մենք այս բոլորը աչքերնիս առաջ են մեր ձեռքերը սրտերնիս վրայ են:

Եթէ թուրքը մեզի չտայ մեր պահանջները, - արդէն պիտի չտայ- մենք պիտի պայթինք:

Ես որոշած եմ, եւ ընկերներս, զոհուիլ, որովհետեւ այս մեր պայքարը զոհողութիւն կ'ուզե»:

Այս մտքերը առնուած են վերջին հարցումին տրուած պատասխաններն: Այս միտքերը, այս պատասխանները կը հաստատեն, որ թշուառները բոլոր անոնք են, որոնք կը մեղքնան Լիզպոնի տղոց հերոսութեան, որովհետեւ իրենք ո՞չ մեկ քան կրնան ունենալ Լիզպոննեն, որովհետեւ իրենք չեն կրցած հասկալ, ընկալել, ապրիլ Լիզպոնի փառքով: Այո՛, Լիզպոնի տղոց իրաքանչիւրը հազար անգամ աւելի արժեք ունի այս հայերէն, որոնց յարգանքը Լիզպոնի տղոց հանդեպ կախեալ է իրենց ընկերային պայմաններն կամ իրենց մտքի հանգստութենեն:

Այս տղաքը համոզումով գացին Լիզպոն. այս տղաքը իրենք, իրենք՝ իրենց ընկերները կը ճանչնային ու մեկը միւսին արժեքը մեզմէ իրաքանչիւրէն շատ աւելի լաւ գիտէր: Չխղճանք Լիզպոնի տղոց նահատակութեան վրայ. մենք Լիզպոնն ու Լիզպոնի տղոց պատգամնեն շա՞տ հեռու ենք այսօր, մենք մեր վրայ խղճանք, իսկական խեղճերը մենք ենք միայն եւ ո՞չ իրենք:

Հայկական Յեղափոխական Բանակի այս գործողութիւնը առաջինն էր իր տեսակով եւ վերջինը մինչ այսօր: Հայկական Յեղափոխական Բանակի առաջին գործողութիւնը չէր Լիզպոնի գործողութիւնը: Լիզպոնը՝ առաջինն էր իր ձեռվ, իր տեսակով: Լիզպոնը Յեղասպանութեան եւ համաշխարհային արդարութեան միջեւ հիւսուած պատին հասած ամենաուժեղ հարուածն էր:

Լիզպոնի մասին խօսելէ առաջ, անգամ մը գոնէ կարդացէ՛ք Լիզպոնի տղոց հետ տեղի ունեցած հարցազրոյցը, որպէսզի լուսաբանուիք, գիտնաք իրականութիւն տղոց իսկ բերնեն:

Փառք ամենասուրբ Լիզպոնի 5-ին:

Փառք Հայկական յեղափոխական բանակին

ՓԱՌՔ ԶԵԶ ՏՂԵՇ ՐՔ

Վրեժի ճամբով քայլողներն ու այդ ճանապարհին խաչուած մարտիրոս նահատակները աստեսելով կեասքը՝ ընտրեցին մահը՝ յաւերժ ապելու համար:

Նրանց տեսակն է, որ հերոսանում է ակնթարթում եւ յիշում յաւերժ...

Այդ նրանք են, որ խմեցին հայրենիքի համար զոհաբերուելու բաժակը ցմրուր...

Համեմատելով Սերմանացանի առակի հետ պիտի ասեմ, որ դուք նման չեք այն սերմերին, որոնք ցանուեցին ճանապարհի եզերքին, դուք նման չեք նաև այն սերմերին, որոնց աճելուն պես փուշն ու տատասկը խեղուց, այլ նման չեք այն սերմերին, որոնց պարարտ հողի մէջ ծիլեր տուեցին ու հասկեր դարձան...

Դուք տարիներ շարունակ օրինակ եղաք... Դուք էիք, որ պատերազմի վերջին օրերին հայ զինուորի ծեղողվ արձակած մի վերջին փամփուշը եղաք... Դուք էիք, որ ամեն մի նահատակ զինուորի հետ նահատակուեցիք ու վեր յառնեցիք կրկին անգամ մի վերջին զարկը դառնալու համար:


Սիրելի՝ Կաչէ, Սեղրակ, Սիմոն, Սարգիս ու Արա... Լիզպոնը դարձաւ Ձեր Վիտոշը... Փորթուգալի մայրաքաղաք Լիզպոնի սրտում ձեր պայթիւնը ցացեց համայն մարդկութեանը՝ մի վերջին արթուրթիւն փոխանցելով թմրած հոգիներին: Ձեր նահատակութեամբ բացեցիք «Դեպի Երգի» տանող ճանապարհը: Մեռելները նրանք են, ում համար դուք մեռաք... Դու՞ք շատ ապրեցիք...

Դուք էիք, որ ազատութեան ու արդարութեան դրօշակն առաջ պարզելով քայլեցիք դեպի հայրենիքի վաղուայ լուսաւոր կայանը: Բարձրացաք հայրենիքի զոհասեղանին ու ընծայուեցիք: Բարձրացաք, բարձրացնելու համար արդարութիւնը, պահանջատիրութեան շահը անմար պահելով գլխավերեւում:

Յերոսները ծնւում են մարդկային կերպարանքով ու մահանում որպես գերմարդ՝ ծնունդ տալով հաւաքական մտքին, միասնութեանն ու կամքին: Դուք հայոց մէջ մեր ազգային Եփոսի հինգերորդ ճիւղի պոկւած գերմարդն էք:

Ծովածին եղբայրների բոցակեզ, հրավառ շարունակողը...

Հայ ժողովուրդը յիշատակի կոթողներ պիտի կանգնեցին ձեր եւ այն բոլոր հերոսների համար, որոնք գերմարդկային ուժի երկունքով ծնել ու



ցաւից կարօտը խեղուուելով խեղճացել էր, փոքրացել ու նուաղել: Ո՞չ, դուք ահաբեկիչներ չեք, դուք ահաբեկի խարանը հայոց ճակատից սրբող, մաքրողն էիք... Ազգի յաւերժական ոգին ու արդարութեան անմար շահակիրը:

Ձեր անունները յաւերժ կը մնան մեր տարողունակ յիշողութեան մէջ... Ձեր անուններով նորից կերպարանը կ'առնի հայոց վրեժի ոգին ու կրկին կը մղուի յարատեւ պայքարի արիւնաթաթախ դաշտ...

Այս ճամբի վրայ դեռ կ'ունենանք նոր Վաչեներ ու Սեղրակներ... նոր Սագոներ, Սիմոններ ու Արաներ... Այս ճամբի վրայ դեռ պիտի դեպի վեր բարձրանայ ձեր սիրանքն ու երկրի եւ երկնքի միջեւ արդարիատուցման ու պահանջատիրութեան վեհ գաղափարը սփորի՝ տարածուելով ազգերի ու երկրների մէջ...

Ձեր արարով դուք փշուեցիք Հայ դատի շուրջ սեղմուած լոռիթեան պատն ու բամբ որոտով արթնացրիք մարդկութեան ընած խիզը:

Այս ի՞նչ էր ձեր կատարածը, որ 35 տարի է խօսում ու պատմում ենք, ոգեւորում ու ոգեշնչում սերունդներ: Ո՞չ ձեր արածը արարը չեր... Աւելին էր արարքից... Չե՛, այդպէս չի կարելի ընութագրել ձեզ ու ձեր գործը, որ հայութեան ազգային եւ յեղափոխական պատմութեան մագաղաթեայ Եցերի վրայ ոսկեզօծ մելանով փորագրեցիք՝ հաւատ, վստահութիւն, հայրենասիրութիւն, իսկ դրանից առաջ հայրենանաչում, ազգային գաղափարախօսութիւն... Փորագրեցիք անձնուկիրաբար նուիրուել Հայ դատին ու բարձրանալ հայրենիքի Բագինին... ու ծրարուած լոռիթեան միջից դուրս բերեցիք Հայոց հարց կոչուած երեւոյթը, որ առաջացաւ հիմնականում Ցեղասպանութիւնից յետոյ՝ ճանաչունից մինչեւ հաստուցմ... Դուք հաստատեցիք Թրիստափորի այն ոգեղեն միտքը թէ՝ պատռել է հարկաւոր քարտեսների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները. Ծնչել է հարկաւոր այս աշխարագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից...

Այն, դուք ելաք մարտի ու դուք յաղթեցիք...

Երանելի են այն ազգերը, ովքեր ծնել են քո տեսակին՝ սիրելի՝ Սիմոն, ուժեղ են այն ազգերը, որոնք իրենց մէջ կրում են քո տեսակին, սիրելի՝ Կաչէ, գաղափարապէս հարուստ են նրանք, ովքեր իրենց մէջ ունեն քեզ սիրելի՝ Սեղրակ, վստահ ու վճռակամ են այն ազգերը, որոնց մի մասնիկը քո տեսակին է արժանի, սիրելի՝ Սագօ: Հպարտ են նրանք, ովքեր քեզ լոյս աշխարի բերող մայրեր են տուել ընկեր՝ Արաս...

Երանի ձեզ, տղե՞րը, որ ձեր ծնունդով ուրախացրեցիք ձեր հարգատներին ու մահով այն ազգին ում վրիժառու ոգու շարունակողը դարձաք, ում ազգային Եփոսի լուցումը դարձաք:

Փառք ձեզ տղե՞ր... յաւիտեանս փառք ձեր տեսակը ծնող մայրերին, որ անվերապահօրեն նուիրաբերեցին ԿԱՅՐԵՆԻՔԻ ԱՇԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՎԱԵԿԱՆԻ:



Դեռ շարունակում են ծնել մեր ազատագրուած հայրենիքը՝ ցոյց տալով նոր սերունդին «Դեպի Երգի» տանող ճանապարհ... Յարդագողի՝ ճանապարհը...

Դուք այդ ճամբին ցանած աստղերն եք, թափուած Վահագնի շալակած պարկից...

Ձեր պայտինով հորիզոնի վրայ վերջալոյսի խամրող արեւի մի վերջին ցոլքը մարեց՝ յաջորդ օրուայ արշալոյսի խոստումով... Ու բացուեց առաւտը... Բացուեց առանց եզ ու բացուոր օրուայ շուրջից կախուած երկու բառը. «Նրանք Ընկան», տարածուել էր օդում եւ ձեզ կորցնելու

ՏՋՈՑ ՀԵՏ

**«Ես Կը Սեռնիմ Մայր Յողը Չտեսած.
Յոզ Չէ, Ուրիշները Կը Տեսնեն...»**

ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄԵԱՆ



Ծնած է Պէյրութ մարտ 1962-ին: Նախնական կրթութիւնը կը ստանայ Յայաշենի Յայ աւետ. վարժարանին մէջ, իսկ միջնակարգ ուսումը՝ Էշրեֆիհի Յայ աւետ. կեդր. բարձր. վարժարանին մէջ: Կը մտնէ արհեստից վարժարան եւ կը մասնագիտանայ պատկերասփիլուի եւ ձայնասփիլուի նորոգութեանց մէջ, ստանալով համապատասխան վկայական: Նախաճեռնելով անձնական գործի՝ կ'ունենայ իր սեփական վաճառատունը:

Իր ազգային կրթութեան առաջին օճախը կը հանդիսանայ իր տունը, իսկ հայրը՝ առաջին դաստիարակը: Յայը իր զաւակներուն միշտ կը պատմէ հայթուր հակամարտութեանց, Յայոց Յեղասպանութեանց մասին: Սեդրակի մօրը մեծ հայրն ալ զոհը դարձած է թրքական եաթաղանին, իրենց տան պատես կախուած անոր նկարը աւելիով կը հրահրէ արդէն իսկ ալեկոծ Սեդրակին սիրուց: Յաճախ իր մտածումներն ու մտահոգութիւնները կը պահէ իր շուրջիններէն: Մասնաւոր հետաքրքրութիւն կը ցուցաբերէր երաժշտութեան եւ մասնաւորաբար յեղափոխական երգերու նկատմամբ, որուց մէջ թերեւս կը տեսներ իր երազներու հրականացումը:

Ընկերային ու կատակասէր այս տղան, իր տան մէջ յաճախ կ'արտայայտուէր Յայ դատի պայքարի մասին եւ կը շեշտէր հայ երիտասարդութեան պարտաւորութիւնները մեր դատի հրագործման ի խնդիր: Բայց ոչ մէկ անգամ նուազագոյն կասկածը կ'արթնցներ, թէ կրնայ այսպիսի սրբազն գործի մը մէջ դերակատար դառնալ:

Իտեալն էր Յայ դատի մարտիկ դառնալը:

Վերջին անգամ, տունը կը ձգէ 17 յուլիս 1983-ին՝ Լիբանանի գիւղերէն մէկը բանակումի երթալու պատճառաբանութեամբ:

ՍԵԴՐԱԿԻ ԽՕՍՔԵՐԵՆ

(..) Սենք բարի խենթեր ենք: Բարի խենթ կայ, չար խենթ կայ: Սենք ազգին սիրով խենթ ենք: Սենք ոճրագործներ չենք, (...) որովհետեւ «ՅՅ Բանակ»-ը ոճրագործ չէ, այլ իր արդար պահանջները կ'ուզէ: (...) Ես կ'ուզեմ երիտասարդութեան ըսել, թէ երբեք թող չխրտչին, ինչքան ալ թուրքը զօրաւոր ըլլայ մեզմէ, աւելի նոր զէնքերով կամ նոր դիւանագիտութեամբ: Երբեք մի՛ խաբուիք: Դո՛ւք ձեր սրտերը զօրաւոր պահեցէք: Դո՛ւք ձեր կամքին տէր եղէք:




(...) Մենք առաջինները չենք, որ կը քալենք: Մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր ալ պիտի ընեն: Ես շատ ուրախ եմ եւ շատ լաւ կը հաւատամ, որ այդ մեկը պիտի ըլլայ: (...) Պիտի ըսեմ, որ մենք այս պայքարին մէջ այսքան տարի է բաւական նեղութեան մէջ ենք, բայց գունէ մեր գլուխները վեր են: Երբեք ոչ ծունկի եկած ենք, ոչ ալ մեր գլուխները կախ եղած են: Մենք մեռած ենք մեր գլուխները վեր: Մենք այսպիսով պիտի մեռնինք, մենք այս գործին կը հաւատանք: Այս մեկը յաջող պիտի ըլլայ եւ ասիկա թուրքիոց գանկը պիտի փշրէ: Ասիկա պիտի ըլլայ նախաքայլը: Մենք այս ճամբուն մէջ դեռ շատ կը քալենք: (...)


Կ'ուզեմ ըսել, թէ մեզմէ վերջ եկողները՝ մեզի սիրողները եթէ պիտի գան, մեր սիրոյն թող չգան (...), ազգին սիրոյն թող գան: Մենք բան մը չենք, ազգէն քանի մը հոգիներ ենք: Յոն ազգ մը սէր կ'ուզէ, զիհողութիւն կ'ուզէ: Այսպէս որ աւելի հեռու թող մտածեն:

Կ'ուզեմ ըսել երիտասարդութեան, թէ մենք այսօր կանք, վաղը չկանք: Այս ճամբէն, յուսամ, շատ ընկերներ պիտի քալեն եւ այս գործեն վերջ, ես կստահ եմ, հայութեան կեանքը պիտի փոխուի: Ես այդ մէկուն կը հաւատամ:

(...) Ես շատ հպարտ եմ, որ կ'երթամ, որովհետեւ կ'երթամ սուրբ գաղափարին, որուն մենք կը հաւատանք: Ես կը մեռնիմ մայր հողը չտեսած. հոգ չէ, ուրիշները կը տեսնեն: Ինչպէս «Զորի Միրո» ֆիլմին մէջ հայրը կ'ըսէ, իր զաւակը ոռւսական զինուրագրութեան երթալէ վերջ: «Մայր հողը չտեսաւ»:



**Պղտիկ Եւ Մեծ Գործեր Զկան, Այլ՝ Հաւ Եւ Գեշ Գործեր...
ՄԻՄՈՆ ԵԱՅՆԵԵԱՆ**



Լռակեաց, համեստ, ծառայասէր եւ ընկերային այս տղան ծնած է Պէյրութ, 1 մարտ 1962-ին, հայեցի եւ գաղափարական մթնոլորտով ընտանիքի մը մէջ, ուր կը ստանայ ազգային իր առաջին դաստիարակութիւնը:

Մէկ տարի կը յաճախէ Ազգային Կիլիկեան վարժարանը, ապա ընտանիքին հետ կը փոխադրուի Ալինձար, ուր կը յաճախէ Ազգային Յառաջ-Գ. Կիլպէնկեան քոլեճը, ուր կը մնայ մինչեւ 8-րդ դասարան:

Ըստանիքին հետ Պէյրութ վերադարձն ետք կը յաճախէ նախ Ազգային Ս.

Խանամիրեան, ապա՝ Ազգային L. եւ U. Յակոբեան քոլեճները, ուր կը մնայ մինչեւ 10-րդ դասարան:

Ուսումը ծգելէն ետք կը հետեւի արհեստի եւ կը սորվի ինքնաշարժի մերենաներու նորոգութիւն:



Սկարագիրով լրակեաց ու պարզ, աև միշտ գուրգուրոտ եղած է իր շրջապատին նկատմամբ, մասնաւորաբար՝ իր ընտանիքին հանդեա: Ան շատ կը սիրեր մասնութերը եւ անոնց հետ կը զբաղեր իր ազատ ժամերուն: Անոնց կը սորվեցներ յեղափոխական երգեր, բացատրելով անոնց հետ կապուած դեպքերու պատմութիւնը:

Մանկութենւն սիրած էր գենքը: Իսկ պատանեկան տարիքին արդեն իսկ կը յայտարարէր, թէ «միայն գենքով կայ հայոց փրկութիւն»...

Կը սիրեր նուագել իր սրինգը, որ իր անբաժան ընկերն էր:

Վերջին տարիներուն կը սկսի տունեն յաճախ բացակայելու: Այս բացակայութիւնները երբեմն կը պատահին երկար ժամանակի վրայ: Միշտ կ'ըսէր, որ իր ընկերներուն հետ կ'անցընէ այդ ժամերը:

Վերջին շրջանին, սակայն, փոփոխութիւն կը կրէ անոր նկարագիրը, աև աւելի եւս գուրգուրոտ կը դառնայ եւ 16 յուլիս 1983-ին, նախքան տունեն մեկնիլը, կը սպասէ ընտանիքի բոլոր անդամներուն տուն վերա-



դարձին եւ, դարձեալ, ինչպէս նախորդ օրերուն, տունեն կը մեկնի եւ այլևս ընտանիքը ոչ մեկ տեղեկութիւն կը ստանայ Սիմոնեն, մինչեւ հինգամբի, 28 յուլիսը, երբ թերթերէն կը տեղեկանայ անոր նահատակութեան լուրը:

ՍԻՄՈՆԻ ԽՕՍՔԵՐԵՆ


Մեր ծնողներուն, մեր երիտասարդութեան իսկապէս որ շատ ըսելիքներ ունինք: Կրնայ ըլլալ, որ ժամերով խօսինք եւ չվերջանայ: Նախ շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: (...) Քիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանք զատ ամեն ինչի կը նմանի: Կ'ապրինք ուրիշին տիրապետու-

թեան տակ. ուրիշին խամաճիկներն ենք: (...)

Երիտասարդութեան կ'ուզեմ ըսել, թէ նախ շատ անտարբեր են: Երկորո՞՝ իրենց նուազագոյն աշակցութիւնը կամ քաջալերանքը չեն բերեր: (...) Մենք ալ իսկապէս երիտասարդներ ենք: Մենք ալ կը զգանք ամեն ինչ որ իրենք կ'ըսեն եւ մենք ալ կը տեսնենք աշխարհի բարիքները, բայց կ'ուզենք, որ մեզմէ ետք եկողները վայելեն այս բարիքները, որովհետեւ այս ծեւով պիտի չկրնանք հասնիլ բաղձալի ապագային եւ պիտի ծովովինք ուրիշներու մէջ: Իսկ գիտակից մեր երիտասարդութեան մասին կ'ուզեմ ըսել, թէ շատեր կը մտածեն, կ'ըսեն, թէ ամեն ինչ կ'ըսեն եւ հիմնական գաղափարներն երբեք չեն շեղիր: Բայց ես ամբողջովին հակառակ եմ ասոր, որովհետեւ գործով չէ, որ կը փաստեն: Միայն խօսքով ե, որ ատիկա կ'ըսեն: Երբ գործի կարգը գայ բան չեն ըներ: Ես պիտի ըստի, թէ իրենց լաւագոյնը ընեն, որովհետեւ գործ չի պակսիր: Պատիկ եւ մեծ գործեր չկան, այլ՝ լաւ եւ գեշ գործեր: Ես կը հաւատամ, որ մերը լաւ գործ է:

* * *

ԺԱՄԱՆԱԿԸ ԶԻ ԳԱՐ, ԵՐԲ ՈՐ ՉԱԾՈՒՑՆԵԼՎ ՄԵզի ԱՐԱ ՔԸՐՃԸՆԵԱՆ



«Զանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ Դատ ունեցող ժողովուրդի մը զաւակ չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»:

Այս խօսքն էր, որ Արա միշտ կը կրկնէր եւ այս ճամբուն վրայ ալ ան արհամարհեց ամեն ինչ, մինչեւ իսկ՝ կեանքը: Եղաւ Յայ Դատի զինուոր, գիտակցաբար կեանքը զոհելով իր միակ ձգտումին՝ Յայ Դատի լուծման:

Ծնած է 8 յուլիս 1963-ին, Պեյրութ: Նախ կը յաճախէ Ազգային Մարտիկեան վարժարանի մանկապարտեզը եւ ապա՝ Ազգային Սուրեն Խանամիրեան ըոլեն, որուն ընթացքը չի կրնար աւարտել՝ հօրը մահուան պատճառով: 1978-ին, տակաւին 8-րդ դասարանի աշակերտ, հօրը մահեն ետք տան ապրուստը հոգալու համար, կը ծգէ դպրոցը եւ կը դիմէ արհեստի եւ կը սորվի ոսկերչութիւն:

Տան պատճառով անատունութիւնները, սակայն, անոր մոռցնել չի տար Յայ դատի հանդեա իր ունեցած պատճառի անատունութիւնները: Այս պատճառով ալ աև կ'ապրի ժուժկալ կեանք մը:

Ազգային իր գիտակցութեան ներշնչման աղքիւրը եւ մոհէ ուժը կ'ըլլայ իր մայրը, որ իրեն միշտ կը պատմէ հայ ժողովուրդի տառապանքներուն մասին՝ թթական եաթաղանին տակ:



Արա շատ կը սիրեր փողոքը: Իր շուրջ կը հաւաքը զանոնք եւ կը պատմէր անոնց հայերուն կրած տառապանքներուն մասին: Անոնց մէջ եւս կ'արթնցներ ազգին սերը: Իր այս վարմունքին պատճառով մանուկները եւ պատանիները շատ կը սիրեն զինք եւ միշտ կը փնտռէին անոր ներկայութիւնը:

Մարզաւէր եր Արա: Կը սիրեր լողալ եւ չմշկել: Կը սիրեր նաեւ երաժշտութիւնը: Յաճախ տունեն կը բացակայէր եւ մասնաւոր բացատրութիւն չէր տար այդ մասին:

Վերջին օրերուն ան մօր կ'ըսէ, թէ պտոյտի համար կ'ուզէ Յունաստան մեկնիլ, սակայն մայրը կ'ընդդիմանայ: Քանի մը օր ետք, Արան, կ'ըսէ, թէ ընկերներով բանակումի պիտի երթան գիւղերը, եւ այդ պատրուակով կը մեկնի տունեն, 22 յուլիս 1983-ին:

ԱՐԱՅԻ ԽՕՍՔԵՐԵՆ

Գիտենք, որ թուրքը մեր այս զրածով շատ պիտի կատողի եւ պիտի հարուածէ հայ ժողովուրդը Սփիլոցի մէջ: Բայց մենք պիտի չվախնանք, եւ «ՀՅ Բանակ»-ը պիտի շարունակէ իր ճամբան, պիտի շարունակէ միշտ զարնել թուրք կառավարութեան՝ մինչեւ յաղթանակ, ազատութիւն, մինչեւ որ մեր հողերուն տերը դառնանք:

(...) Մենք մահեն չենք վախնար արդեմ, թէ հայերը չեն վախնար մահեն, քանի որ հող չունին: Եթէ ազգ մը առանց հողի է, կը կարծեն, թէ արժեք չունի: Նախ պէտք է հող ունենանք, որպեսզի աշխարհին ցոյց տանք, թէ մենք ազգ ենք: Մինչեւ որ մեր հողին տեր դառ-



նանք, պէտք է միշոցներ որդեգրենք, որպեսզի աշխարհը լսէ, որ մենք հայ ենք: (...):

Ըսկերնե՞ր, բարեկամնե՞ր,


Ժողովուրդը թող գիտնայ, որ մեր հողերու ազատագրումը պէտք ունի զոհորութեան: Ազատութեան դաշտը ծարաւ է: Միայն արիւնն է, որ կը ջրէ այդ ծարաւ դաշտը եւ այն ատեն է, որ ծառերը կը բուսնին: Եթէ արիւն չթափենք, եթէ ջուր չտանք այդ ազատութեան դաշտին, չեմ կարծեր, թէ այդ դաշտեն պտուղ կրնանք քաղել: Կը հաւատանք, որ առանց արիւնի, առանց մահի ազատութիւն չկայ:

Եթէ թուրք կառավարութիւնը մեր զրած այս արարքին դեմ ուզէ արարքներ ընել, եթէ ինք մեկ հատ ընե, մենք տասը հատ պիտի ընենք, եթէ տասը ընե, մենք հարիւր պիտի ընենք: Մենք պատրաստ ենք հազար, տասը հազար հոգիով շարունակել այս պայքարի ճամբան: Մեզի համար կարեւոր չէ ո՛չ մահը, ո՛չ դրամը, ո՛չ ապագան, ո՛չ վայելքը: Մեզի համար մեր հողերն են կարեւորը:

(...) Ես չեմ հաւատար, որ ազատութիւն կրնայ ըլլալ առանց արիւն թափենիւ կամ զոհուելու: (...) Ես կը հաւատամ միայն այդ ճամբուն եւ կ'ուզեմ, որ իմ ընկերներս, որոնք ինձի հետ մեծացած են, նոյն միշավարին մէջ մեծացած ենք, նոյն տեղերը յաճախած ենք, նոյն գործերը զրած ենք, համոզուին այս մեկ կետին եւ չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան:

* * *

«Հայրենիքը Չի Տրուիր, Այլ Շո՛ն Կ'առնես...» ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՅԱՆԵԱՆ



«Սիրելի մայոս, ես նորեն կ'երթամ. Ետեւես մեկուն մի՛ հարցնեթք, որովհետեւ չեն գիտեր: Ես կապ կը պահեմ»: Այս եղան Սագոյին վերջին պատգամ-երկտողը:

Նորութիւն չէր այս մեկը, ամեն անգամ որ Սագօ կ'անհետանար շաբաթներով եւ երբեմս ամիսներով նոյնպիսի երկտողներ կը ձգեր իր մօրը, որ միշտ մտահոգ էր անոր ապագայով:

Սագօ ծնած է 23 փետրուար 1962-ին, Պէտքութ: Իր նախակրթութիւնը կը ստանայ Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանին մէջ, որմէ ետք միշնակարգ ուս-

ման համար կը մտնէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանը: Ուսման շրջանը կես կը ծգէ, երբ հայրը կը մահանայ 1974-ին, եւ երբ տան ապրուստի հոգը կը մնայ իր վրայ: Կը դիմէ արհեստի, որուն մէջ շատ արագ կը յառաջդիմէ եւ քանի մը տարի ետք արդեն կը մտածէ անհատական գործ ձեռնարկելու մասին: Կը կատարէ կարգ մը նախապատրաստական աշխատանքներ:

1980 տարուան ընթացքին, կը սկսի փախուստ տալու գործն եւ յաճախակի բացակայութիւններ արձանագրելու: Կարծ շրջանէ մը ետք,



վերջնականապէս կը ծգէ գործը, որմէ ետք երբեք երկար ժամանակով նոյն տեղը չ'աշխատիր: Երբ ծանօթերը կ'ուզեն գործ մը ապահովել իրեն՝ չի մերժեր, սակայն միշտ փախուստ կու տայ:

Յաճախ արկածի կը հանդիպէր եւ ոտքին կամ թեւին ոսկորները յաճախ կը վնասուեին: Վերջին օրերուն եւս, աև ինկած էր «մոթորսայքը»-ն եւ կոտրած էր աջ ոտքին ոսկորը: Ստիպուած՝ երկար ատեն ոտքը զածի մէջ պահած էր: Մակայն ապարիսման շրջանը տակաւին չաւարտած՝ կը դիմէ թժիշկին, որպեսզի քակէ գաճը: Թժիշկը կը մերժէ: Թժիշկին խօսքին կարեւորութիւնն չի տար եւ ինք անձամբ կը քակէ գաճը: Երկու օր մասամբ կ'երթայ եւ երրորդ օրը՝ 22 յուլիս 1983-ի առաւոտուն, նոյն պատճառվ կը մեկնի տունեն եւ այլեւս չի վերադառնար: Զանի մը օր ետք եղայոր Սագոյի երկտողը կը գտնէ գրադարանին մէջ:

Այս անգամ, սակայն, Սագօ այլեւս բնաւ պիտի չվերադառնար:

ՍԱԳՈՅԻ ԽՕՍՔԵՐԵՆ

Մենք գիտենք, որ որեւէ ազգ ունի իր հողամասը, իր երկիրը: Ինչո՞ւ հայը պիտի չունենայ: Մեր երկիրը բռնագրաւուած է թուրքերուն ձեռքով: Հայրենիքը չի տրուիր, այլ որ՛ւն կ'առնես, եթէ արիւն թափես, (...) զոհ տաս: Հայու սուրբ արիւնով, հայու աշխատանքով, հայու ճամբով



միայն հայրենիքը ետ կու գայ: Չըսենք, թէ հայրենիքը ո՛ւր է, մենք ո՛ւր: Այո՛, հաւատքի պակասը կայ մեր մէջ, բայց մենք վճռած ենք քալել մեր ֆետայիներու ճամբեն:


(...) Շատ լաւ գիտենք, որ երբ մեր վրայ ճնշում բանեցնէ, մենք աւելի պիտի պայթինք եւ ատոր համար ինքը (Թուրքիան) (...) նոյնիսկ կրնայ

«Միալու»-ի (Երկխօսութեան) ևստիլ: Այս բնական է: Այս ըստի է, թէ ուժեղը հաւասարած են, եւ անկախութեան հոտեղը կան: Եթէ յեղափոխութիւնը յաջողի, մենք անշուշտ պիտի տեսնենք մեր հայրենիքը: Եթէ ես չտեսնեմ, իմ ընկերներս կը տեսնեն, ապագայ սերունդը կը տեսնէ:

(...) Ես դժբախտաբար հայր չունիմ: Ընկերներս ունին հայրեր, քոյրեր, եղբայրներ, հարազատներ, որոնց առջեւ աշխարհ կ'արժենք: Երբ որ ահարեկումներ կ'ըլլան, այս կամ այն դեսպանը կը զարնուի, (...) մայրեղը եւ հայրեղը կ'ուրախանան: (...) Բայց երբ լսեն, որ իրենց տղան կը մասնակցի այդ հերոսական մարտերուն, պիտի նեղուին որոշ չափով: (...) Կոչ կ'ուղղեմ բոլոր մայրերուն, մանաւանդ մօրս՝ թող հպարտ զգայ, որ ինձի պէս տղայ մեծցուցած է եւ կոչ կ'ուղղեմ միւս բոլոր մայրերուն, որ ստիպեն իրենց զաւակներուն, որ առնեն մեր քայլը՝ արդարութեան քայլը:

* * *

Յամողուած Ենք, Որ Միայն Չեմքով Կայ Յայց Փրկութիւն Վաշե ՏԱՐԵԱՆ



«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չմլլամ ճակատագիրի խաղերուն: Ես Յայ դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»:

Այս էր Վաչէին յաճախ կրկնած խօսքը, որ, սակայն, նկատի չէր առնուեր իր շրջապատին կողմէ իբրեւ անմիջական որոշում կամ յանձնարարութիւն:


Ծնած է 8 հոկտեմբեր 1964-ին, Պէյրութ, հայաշունչ ընտանիքի մը մէց: Յայր կ'ըլլայ իր առաջին դաստիարակը, որ Վաչէի մէշ կ'արթնցնէ ազգին սէրը եւ Յայ Դատի համար պայքարելու ոգին:

Կը յաճախէ թաղին Ազգային վարժարանը, որը իր մէշ աւելի եւս կը թօնուի ազգային նկարագիրը: Նախակրթութիւնը աւարտելէ ետք կը մտնէ արհեստի եւ կը դառնայ ինքնաշարժ նորոգոյ:

Տակաւին պատանի, արդէն իսկ ծայր կ'առնէ Լիբանանի Երկարամեայ պատերազմը: Պատերազմի ընթացքին Վաչէ իր կարգին կ'ուզէ տէր կանգնի հայկական թաղերու պաշտպանութեան, սակայն փոքր նկատելով՝ սկիզբ չի կրնար մասնակցիլ պահակութեան: Յետագային ան կը մասնակցի պահակութեան գործին:

Յայութեան ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքին կը դրսեւորուեր պահակութեան ճամբով, գոհացում չի տար անոր եւ գաղափարական կազմաւորման ճամբով կ'ուզէ անցնի ուղղակի գործոն պայքարի: Ոչ ոք կը մտածէր Վաչէին խօսքերուն մասին եւ ոչ ոք կ'անդրադառնար անոր երազներուն լրջութեան: Բոլոր ընկերներն ալ Վաչէին մէշ կը տեսնէին զուարթ, կատակասէր, իսանդավառութիւն ստեղծող ընկերային այն տղան, որ միշտ հաճէլի մթսուրու մը կը ստեղծէր իր շուրջ:

Արձակուրդի մը համար տունեն կը մեկնի 18 Յուլիսին՝ ըստիւ, թէ 15 օր կ'ուզէ Յունաստան անցընել: Այդ կ'ըլլայ իր վերջին մեկնումը:



Վրայ այդ մէկը կ'ըն:

Այս վճռական քայլը առինք եւ ասկէ յետոյ այսպիսի քայլեր պիտի շարունակուին: Մենք առաջին քայլն ենք: Մեզմէ վերջ մեր ընկերները մեզի հետեւող պիտի ըլլան: Մեզի համար թուղթը շերեք չկայ:

Յամողուած ենք, որ միայն գենքով կայ հայոց փրկութիւն: Ասոր համոցուած ենք:



Երբ մենք կը խօսինք, մեր ապրումներն են, զորս կ'ըստնք: (...) Ո՞ւր մսաց այդ երիտասարդութեան հպարտութիւնը, ո՞ւր մսաց այդ երիտասարդ բարը իրենց համար: (...) Մենք ալ մեր բնական կեանքը կ'ապոնիք, բայց մեզի բնական կեանքը, վայելքը, ծնողքը, սիրածը ամեն բան կարեւոր չեն, մինչեւ այն ատեն որ մենք օտարութեան մէշ, օտար շունչը պիտի չնէ եւ պիտի ամուսնանայ, պատիկ պիտի բերէ, մեռնի, վերջացաւ: Այս է: Ո՞չ: Մեզի համար բոլորովին տարբեր է: Մենք մինչեւ այն ատեն որ մեր հայրենիքին մէշ չենք, մինչեւ այն ատեն որ մեր հողերուն վրա չենք, մենք բան մը չենք: (...) Երիտասարդութիւնը այլեւս թող արթնայ եւ սկսի «ՅՅ Բանակ»-ի ճամբով շարունակել քայլերը: (...) Մեր մայրերը թող չտիրին, ոչ ալ թող լան: Մեզի վայել չէ: Ո՞չ ալ սեւ թող հագնին: Բնական կեանքերնին թող ապրին, կարծեն բան չէ պակած իրենցմէ: Ընդհակառակն: Կարծեն բան մը աւելցած է իրենց մէշ: Իրենց մէշ մեր մահը բան մը թող աւելցնէ:

(...) Յայութիւնը՝ ազգս ունի երիտասարդներ, որոնք գիտեն զոհութիւն դարսում մէշ: (...) Մենք այսօր մեր կեանքը պիտի զոհենք, որպեսզի փաստենք, որ դեռ մենք կը հաւատանք, որ մենք պիտի առնենք մեր հողերը, ուր մեր ժողովուրդը հանգիստ պիտի ապրի: (...) Կատահ եմ, այս խօսքը աւելի կ'ըստ գաղափարակից ընկերներուն, որ միշտ միասին ենք, նոյն մթսուրութիւն մէշ մեծցած ենք, որ մեր ըրած քայլը պիտի շարունակեն եւ մեզի պիտի չմոռնան, ոչ թէ մեր անձը, այլ՝ մեր միտքերը, մեր գաղափարը:

ՎԱԶԵԻ ԽՈՍՔԵՐԵՆ

Մենք ծրագրած ենք այս գործողութիւնը, որովհետեւ վաթսուն տարիէ ի վեր հասած ենք այն եզրակացութեան, որ ո՛չ Եւրոպան, ո՛չ ուրիշը, թէ եւ շատ կը խօսին խաղաղութեան մասին, սակայն գործնական գետնի

Նկարներուն մէկ մասը տրամադրեց ԱՐԱ ՆԱԽԾԵԱՐԵԱՆ: